

20.015

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ս. Դ. ՀԵԶԿ. ԿՈԽՈՎ. ԼԻՑԱՆԱԳԻ ՎԱՐԵԶ ՄԱՐՄՆԻ

Լ Ե Օ

ԵՒ

ՀԵԶԿԵԱՆ ԿՈԽՈՎ.ԿՑՈՒԹԻՒՆԸ

Ք Ա Ն Ո Ւ Տ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն :

«ԹՐԱՎԱՅ ՅԵՂԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԳԱՂԱՓԱՐԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ»

ԵՐԿԻՆ



Գ Ր Ե Ց :

Ա. ԿԵՆՃԵԱՆ

29.14
4-41

235

329/4
4-41

15 JAN 2010

Ա Զ Հ Ա Յ 2007

Լ Ե Ւ
ԵՒ
Հ Ա Ր Ա Կ Ե Ա Ն Կ Ո Ւ Ս Ա Կ Ց ՈՒ Թ Ի Ւ Ն Ը

Ք Ն Ն Ա Դ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն .
«Թ Ր Ա Հ Ա Յ Յ Ե Ղ Ա Փ Ո Խ Ո Ւ Թ Ե Ա Ն Գ Ա Ղ Ա Փ Ա Ր Ա Բ Ա Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն Ը»
Ե Ր Կ Ի Ւ




Գ Ր Ե Ց .

Ա. Կ Ե Ն Ճ Ե Ա Ն

Ապրիլ 1935
ԲԱՐԻՁ

20 MAY 2013

20.015




ԱՆԴՐԱՆԻԿ ԿԵՆՃԵԱՆ

Ս. Դ. ՀԱԶԱԿԵԱՆ ՎԵԲԵՐԱՆ ԵՒ ՄԱՐՔԻԱՆ ՏԵՍԱԲԱՆ



12 - 98



ՓԱՌԱՏՈՔԱՍԱԼ ԵՐԵՒԱՅԹ

(ՑԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ)

Լէօ-ի գիրքին ծայրը դրուած է հետեւեալը՝
«Ծանօթուրիւն Հրատարակիչին՝
«Ճեղինակին ոնն ու նախասիրած արտայայտութեան ձեւերը
հարազատուն պահուած են ներկայ հրատարակութեան մէջ»:

(Հ0Կ)

Այս «Ժանօթութեամբ» ընել ուզուած վերապահութեան անորոշ իմաստը, ի՞նչ ալ եղած ըլլայ, Հ0Կ-ը չի կրնար արդարանալ, նախ անոր համար որ, ներկայ Խ. Հայաստանի օդնութեան ծառայող հրատարակութիւն մը չէ, երկրորդ՝ որ, ըստ էռթեան, հակամարքսիստ և հակալենինական է ան, երրորդ՝ որ իր գործունէութեամբը, անցեալ և ներկայ փրոփականտայովը, անտեսելով ամէն կարգի վանողական ընթացքներ, անալայլ նուիրումով և համոզումով, Խ. Հայաստանի հաւատարիմ բարեկամն եղող Հընչակեանութիւնը մասնաւորաբէս վարկաբեկելու համար եղած է զիտումնաւոր և կանխամտածեալ կերպով, որոնք՝ Հ0Կ-ի ծրագրին յատուկ գործերու շարքին մէջ չեն սեղմուիր, պարագայ մը որ կուգայ գժբաղդաբար հաստատել, հակառակ 7-8 տարուայ դառն փորձառութեան, ճշմարտութիւնը այն սրտցաւ գիտողութեանց զորս ըրած էի հրապարակաւ 1927-ին՝ «Երիտ. Հայաստան»ով. —

Չարբորդ, մանաւանդ անոր համար որ, Հ0Կ՝ իր նպատակին համապատասխան պատուաբեր գործ մըն ալ կատարած ըլլալու տռիթ մը փախցուցած է, այդ հրատարակութեան գումարը չյառկացնելով գոնէ փոքրիկ շինութեան մը մեր Խ. Հայրենիքին մէջ:

Կը ներուի անշուշտ մեր այս բարեկամական գիտողութիւնը:



ԼԵՕ ԵՒ ՀԱԶԱԿԵԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Պատմաբան Լէօ-ի, 1928-ին թիֆլիզ խմբագրուած և 1934 թուականին Բարիզ ՀՕԿ-ի կողմէ հրատարակուած մեծադիր էջերով ստուար հատորն ունիմ աչքի առաջ, որուն նպատակն է հաստատել թէ, «Թիւրքահայ Յեղափոխութեան Գաղափարականութիւնը» եղած է՝ ցլերջ առանց բացառութեան, «Փանաթիկ ազգայնամոլութիւն», և հետեւաբար «Երկու միլիոն թիւրքահայերու բընաշնջման» պատճառ:

Թրքահայ Յեղափոխութեան «Երկերեանի Յանոսը» եղած է Հնչակեանութիւնը՝ որուն վրայ կը ծանրանայ առաւելապէս Թրքահայստանի բնաշնջման պատասխանատուութիւնը:

Հեղինակը, թէեւ ուղղակի չըսեր, բայց կ'ուզէ հասկցնել թէ, եթէ հայ ազգայնամոլութիւնը չըլար, Թրքահայութիւնը չէր բնազրկուեր, և հետեւաբար Թուրք Սուլթանիզմը... անմեղ է:

Այս շամեցնող ամբաստանութիւնն ու դատապարտութիւնը ասպացուցանելու համար, Հեղինակը պէտք զգացած է երկարաձիգ և մանուածապատ միջոցներու դիմել, զորս գիտական պաղարիւնութեամբ քննադատելու համար, պարտաւորուած ենք մենք ալ, իր ստուար հատորի անկարգ կարգը պահել, որպէս զի ընթերցողը գիւրութիւն ունենայ յիշեալ գրքի բովանդակած բոլոր հակասութեանց, չփոթութեանց և անտրամաբան տրամաբանութեանը վերահասու ըլլալու:

Թրքահայ Յեղափոխութիւնը գիմորոշելու համար, Լէօ՝ իր գրքի առաջին իսկ տողերէն, պատմութիւնը կ'սկսի՝ 1862-ի Զէյթունի ապստամբութենէն, յանգելու համար 1896 թուականին՝ «Հնչակեանութեան անկումին ու քայքայման» (վերջին գլուխի վերջին տողերով), իսկ հաստատելու համար թէ, Թրքահայ Յե-

կափոխութիւնը՝ եղած է ազգայնամուլ, կը ջանայ նկատել տալ որ, սկիզբէն՝ «Ռուս ժողովրդային (նարուանիկ) կուսակցութեան» սկզբունքներէն ներշնչուած է ան: Իբր ապացուցներ նարուանիկեան ազգեցութեան, կը յիշատակէ թրքահայ Յեղափոխութեան գործունէութեան ապատիքական և «ահարեկչական» մեթոսը:

* * * Յիշեալ գիրքը ուշադրութեամբ կարգացողին տուաջին դիտողութիւնը կրնայ ըլլալ՝ «արդեօք արտածութեան ապրանք» մըն է, այսինքն կանխամտածեալ և դիտումնաւոր, և կամ «ապատիքութեա» (sur commande);

Այս կէտը, մեզի համար բնաւ կարեւորութիւն պէտք չէ ուշնայ, վասն զի այն անաչառ քննադատութիւնը զոր կ'ուղենք ընել, պէտք է վեր մնայ հրապարակային վիճամոլութենէ և հիմունի միմիայն հասարակագիտական կշռադատութեան վրայ: Ի՞նչ նշանակութիւն կրնայ ունենալ այս «Ճերմակ գերձանուլ կարկանուած» շարժառիթը, եթէ առաջադրուած թեզը՝ իր բավանդակութեամբը պատմական ճշմարտութիւն մ'եղած ըլլայ:

Երկրորդ, կասկած չի կայ որ, 1928-ին ի թիֆլիզ գրող Լէօ-ի համար, ընկերվարական բեմին է անշուշտ ընկերային չուրիքներն ու աղէտները բառնալու կտչուած բեմիմը՝ որուն գողափարաբանութիւնն եղող մատերիալիստ պատմա-իմացումը, 1887-էն սկսեալ եղած է Հնչակեան կուսակցութեան դաւանանքը: Ուրեմն, Հնչակեանութիւնն ալ դատապարակու համար, մէկ միջոց միայն կայ, այն է՝ հաստատել որ Հնչակեան ծրագիր-սոցիալիզմը՝ զոնէ գործունէութեան մէջ, «քամիթ» մ'եղած է լոկ, ինչպէս կ'ըսէ լէօ:

* * * Գիրքի թեզին կամ բուն նպատակին այս համառօտքացարութենէն ետք, այժմ հետեւինք Հեղինակի արամաբանութեանը:

I

Խօսքը տանք պատմաբան Հեղինակին:

Զէյթուն, թէեւ 19-րդ դարուն և անկէ առաջ ալ շատ անդամներ, «աեղական սովորոյթի կարգ անցած» ապստամբութիւններ (...«որոնք ըլսում և մշտապէս մնուցում էին այն համառած անիշխանական դրութիւնից, որ տիրում էր թիւրքիայում, 17—19 դարերի ընթացքում» (տ. էջ 10) ըրած էր իր «աւանդական անկախութիւնը» պահպանելու համար, բայց անոր՝ 1862-ին

ըրած ապստամբութիւնը ուրիշ բան էր, և իր բոլանդակութեամբը՝ «Թիւրքահայուսանի համար, քաղաքական ծրագրի ու կաղմակերպուած զինուկան շարժումի վրայ», «մի խօսքով, այն ամէնը, ինչ հարկաւոր է նախապատրաստուած, վազօրօք չափած ու ձեւած քաղաքական ձեռնարկութիւնը քանդող ու ապրեցնող գողափարախօսութեան վրայ» (տես էջ 10), հիմնարուած, վասն զի, 1862-ի այս ապստամբութիւնը «պատրաստել է կ. Պոլսում կազմակերպուած մի գողափարական մարմին, որի հիմնարիքը եղել է Մ. Նալբանդեանը» (տ. էջ 11):

Եւ որովհետեւ, Մ. Նալբանդեանը՝ «1860ական թուականների սկզբում գործող ոռւս յեղ. Նարուանիկներին» մէջ ըլլալով, այդ շրջանի հոչակաւոր ոռւս տարագիր՝ Հերցէնի, Բակունինի, Օդորեւի գողափարակիցն ու գործակիցը եղած է, կարելի է հետեւցնել որ, վերեւ ակնարկաւած գողափարական մարմինի ծրագիրը եղած է ոռւս յեղ փոխական շարժման գողափարախօսութիւնը:

«Ահա՛ այս առաջին և ամենակարեւոր երեսյին է, կ'ըսէ լէօ, որ կարմիր թերով անցնում է թիւրքահայ յեղափոխութեան առաջին օրից մինչեւ վերջինը» (տես էջ 10):

Անմիջապէս գիտել տանք Լէօ-ի որ քաղաքական կազմակերպութեանց գերն ու պաշտօնը կը կայտնայ, ասրերացին կերպով և ինքնարքերաբար ի յայտ եկող «սովորական ընդհարումները», ապստամբութիւնները, գողափարաբանական այսինքն՝ գիտակցական սրու հունի մէջ բերելու յեղափոխական աշխատանքին մէջ, երկրորդ որ, քաղաքական յեղափոխական մարմինները չեն որ յոչինչէ կը պատրաստեն այդպիսի տուիթ կամ միջոցները, այլ ժողովրդային զանգուածին ներառուածին՝ բնագագարութեան որպէս նոր կեանքի նախանշաններ, գրսեւորուելով և ստուկանալով, ազգարար կ'ըլլան ժամանուկին ու միջավայրին, ըսել կ'ուղեմ պատմական հասունացած մօնենտին տուեալ պայմաններուն համաձայն գործունէութեան և ուղղութեան. և հետեւաբար, յեղափոխական մարմիններու վրայ ծանրացող գերն ու կը սահմանաւորուի ճանչնալ ու գիմորուելու մէջ մօմենտի փօթանսիկ սիէլ ուժերը, ինչպէս և այդ ուժերը զեկավարելուն և ըստ անզին իսկ գրգելու և բանկցնելու նախաձեռնութեամբ:

Փողովուրդի սոցեալ անտեսական կացութենէն յառաջացած շարժումները՝ ասրերային պառթկումները, ո՛չ թէ արգիլելու՝ ո՛չ թէ անոնց առջեւ թումբ կանգնելու այլ մատերիալիստ պատմա-

իմացումի նօրմալ ծիրին մէջ առաջնորդելու կոչուած քաղաքաշ
կան յեղափոխական մարմիններու գաղափարաբանութիւնն ու գոր-
ծունէութիւնը ուսումնասիրելու, քննողատելու և անսնց բաժին
ինկած պատասխանատութիւնները ճշգրտելու համար, պատ-
մութեան բնաշրջական պրոցեսն զատ ուրիշ չափ ու կշիռ չու-
նի՞ք:

Կը կարծեմ թէ քննողատ լէօ չպիտի մերժէ պատմաքննու-
կան այս սկզբունքը, որուն մէջ կը բավանդակուի յեղափոխակա-
նութեան էութիւնն իսկ, այն հասկացողութեամբ որ, ճշտենք, յե-
ղափոխականութեան պահանջքն է գործ, միշտ զործ, առանց վը-
հատելու կամ յուսահատելու, աչքի առաջ ունենալով ո՛չ միայն
ապահով և անմիջական յաջողութիւն, աչ նաև զանգուածի քը-
նացող գիտակցութիւնը արթնցնելու գրական, փետակօժիկ փրո-
փականտա, մանաւանդ հոն ուր ուրիշ ճար չկայ, տիրող պայ-
մաններու հետեւանքով:

Հարց ուրեմն, Թրքուայտաստանի ընկերային-քաղաքական
պայմաններն ի՞նչ էին այդ ժամանակաշրջանին, մէկ խօսքով՝ ի՞նչ
էր երկրի անտեսա-ընկերային դրութիւնը:

Պատմաբան լէօ կ'ընդունի և կը հաստատէ որ, «17-19 դա-
րերի ընթացքում, Թիւրքիայում տիրում էր համատարած անիշ-
խանական դրութիւն», և Թիւրքահայտաստանի կացութիւնն ալ՝
ձորատափական-աւտատական էր: Այս մասին կ'արժէ ամբողջու-
թեամբ ներկայացնել հոս, այն վաւերագիրը զոր լէօ՝ իրաւամբ
փոշիներու առկէն դուրս քաշած է, — Մուշի առաջնորդական տե-
ղապահ՝ Գրիգորիս վարդապետ Աղվանեանի՝ 1872-ին Պոլիս Հայոց
Պատրիարքարանին զրկած զեկուցագիրը՝

«Մերազնեայ գաս մը մոզովուրդ, որ ի Բանաշէն, ի Խութ,
ի Սասուն, և ի Շատախ գտեաներ, — առում է նա, — քիւրտերու
հետ խառն կը բնակին: Նոցա գլխաւորներուն, որ խաֆիր կ'ըս-
ուին, ձորտ լինելով, ամենազառն կենաց վիճակուած են: Գտա-
գաս նոցա բաժին եղած, իւրաքանչիւրին իւրիւ հպատակ և սե-
փականութիւն համարուած, տարեկան տուրք կուտան խաֆիրնե-
րուն, և երեք կարդի բաժնուած են: Առաջին կարգը, որ համբա-
կ'ըսուի, առուն գլուխ եօթ բեռ ցորեն կուտայ, մէկ պաճար, հինգ
ոչխար, երկու լիտր իւղ, երկու օխա ծխախոտ, մէկ լիտր չոր-
թան, չորս լիտր աղ, մէկ շալվար, մէկ զոյգ զանկապահ, մէկ
զոյգ գուլպայ, մէկ զոյգ խօնճան, մէկ զոյգ զոկնոցի ժապաւէն,
երկու ունկի վառօդ, երկու ունկի կապար, երկու ունկի կա-

նեփ, հինգ ունկի ձէթ, հինգ հատ պուտուկ, երկու չերեփ, 30
դգալ, 4 թի, 2 կողով, 6 ցախաւել, մէկ զանակ, 4 հաւ, 2 աքա-
զաղ, 10 սորեակ, 6 արօր, 1242 դրչ. սամկ և տարին երկու ան-
գամ ունքացած ոչխարաց կաթ՝ գարնան պանիր շինելու և աշնան
մածուն բանելու համար: Երկրորդ կարգը, որ կիսահամբա կ'ըս-
ուի, վերոյիշեալ արոց 2/3 մասը, իսկ երրորդը, որ պանկ կ'ըս-
ուի 1/3 մասը կը վճարեն:

«Այս մարդակեր գագան խաֆիրներ (Ճորտաստէր)՝ ինքնազլուխ
և ապատամբ վիճակի մէջ լինելով, իրենց ձորտ հայերը կանամբ
և սրգովք, շարժական և անշարժ կալուածներով իրարու ծախե-
լու սոլորութիւն ունին, և երբ իրարու դէմ կատաղին կոմ թըշ-
նամանան, իւրաքանչիւրն իրենց հպատակ հայերն բունութեամբ
առաջնին ձգելով, իրարու սահման կ'ասպատակեն, մանաւանդ
հայց գիւղերու վրայ յարձակելով կը կողսպաեն, կը վիրաւորեն,
կը սպաննեն և կը վերադառնան տեղերնին: Յաղթահարեալ թըշ-
նամիքն՝ միւսին վրէմքը լուծելու համար, զօրամոզավ կ'ընէ, կ'աս-
պատակէ թշնամուն հպատակ հայերու գիւղերը արջածին զայրոյ-
թով, կը կողսպաէ, կը քանդէ, կ'աւերէ, կը վիրաւորէ, կը սպան-
նէ և կը վերադառնայ:

«... Գերիի աէր խաֆիրներ, երբ մարդ ծնոնելու լինեն,
յանձն իւր Ճորտի առնէն՝ գտամբ և ոչխարավ տչքալուսի պիտի
երթան, աղայի զգեստացու պիտի տանեն, այն ինչ հայոց մերկան-
դամ կանալք ձեռքով իրենց կուրծքը ծածկելու տղքատ վիճակի
մէջ կը գտնուին: Երբ պատանեկութեան հասնի, զէնք պիտի պատ-
րաստեն անոր: Հինայիլու առնեն, զալան (պաշլըգ) պիտի տան-
հարսնցուի ծնողաց, և հարսանեաց պիտոյքը պիտի պատրաստեն:
Եթէ մեռած էլ պատահի, ոչխար, իւղ, պանիր եւայլն տանելով՝
կը միիթարեն զիսափիրները: Բայց ընդհանուր ազգութեան նա-
խատինք այն կէտն է, որ նահապեատն հայոց պարկեշտութեան
առագաստի յոյուը և սրբութեան քօղի ներքեւ սնուած աղջիկներ,
այսօր հոլանի եղած, խաֆիրների առն մէջ, իւրիւ հարս՝ օրե-
րով ձաւարը, կորկոսը շինելու, լաթը լոււանալու և կարկատելու
սպատարկութիւն կ'ընեն՝ լոին արտասուելով: Եւ անոնց կը լկրի
արտերը քախանելու շաբաթներով կ'աշխատին մերկ անդամ և
բարիկ սամմբ, արեւակէզ և տօթահար եղած, «զիրենց կանաչ ա-
րեւը կ'ողբան, զիրենց խաւար ասազը կ'անիծեն»:

«... Հայերու ոմանց կիները եթէ ամուլ լինին կամ մանչ
չծնանին, խաֆիրներ երկրորդ կին առնել կուտան, որպէսզի զա-

ւակ յարուցանելով տարեկան տուրքը յաջորդեն»:

Այս սրատկեղեք գեկուցագրէն զգածուելով անշուշտ, լէօ կ'ուելցնէ՝

«Խոկ ի՞նչ էր անում «ազգային իշխանութիւնը», այսինքն նոյն այդ գժբաղդ ժողովրդի ազխութիւնը և նոխտպաշարումները իր համար սննդարար նիւթ գարձրած հայ հոգեւորականութիւնը։ Կ. Պոլտում նո ունէր մի մեծութոս պատրիորքարան։ Պատրիարքարան, ի հարկէ, բազմաթիւ տեղեկութիւններ էր ըստանում ճորտ գիւղացիութեան մասին, բոյց կազմել լուրջ ընդուրձակ ուսումնասիրութիւն, կազմել տեղեկագրեր և նկարագրութիւններ, հրատարակել պաշտօնագիւն, դիմումներ անել կառավարութեան, նո երբեք չխմացաւ և չկարողացաւ։ Ճորտութեան մասին պատրիարքարանի արած մի եղակի հրատարակադրութիւնը բազկացած էր երկու հազիւ նկատելի տողից։ «Սոյն տանի (Մոկա Վանի գաւառ) քիւրտ պէտիրը գիւղացի հայերն իբրեւ գերի կը վաճառեն իրենց մէջ»։ (Տես էջ 41—43):

Բնթերցողի ուշադրութիւնը կը հրաւիրենք այժմէն լէօ-ի վերեւ յիշեալ առղերուն վրայ, ուր ճորտատիրութեան և գերելաւ ճառութեան բարձման համար իրր միջոց կը քարոզուի տեղեկագիր և նկարագրութիւններ հրատարակել պաշտօնագիւն։ Ասկէ զատ ուրիշ ո՛չ մէկ միջոց չի ճանչցող, մարքսիստ սոցիալիզմի ջատագով, յեղափոխական մարմիններու քննադատ լէօ՝ բնական է որ ապաստամբութիւնները, ըլլան անոնք՝ տարերային, բնագական և կամ գիտական, գտառապարտէ, բայց ի՞նչպէս մեկնել, երբոր Հնչ. Կուսակցութեան Գում-Գափուի և Պապ-Ալիի ժողովրդային դիմումի խաղաղ ցայցերն ալ ո՛չ միայն կը գտառապարտէ այլ և «հայոց ջարդերուն» պատասխանատու կը նկատէ, ինչպէս պիտի տեսնենք իր կարգին։

Գտառական առաջնորդները՝ «մի-մի վեղարաւոր խափիրներ» (տես էջ 43) նկատող լէօ, բուն խափիրներու խափիրն եղող Սուլթանին կառավարութեան դիմելէ զատ ուրիշ մէկ միջոց կը ներկայացնէ՝ իր ստուար քննադատականին մէջ։ (??):

Յայտնի է թէ Պոլոյ կեդրոնական մակաբոյծ կառավարութիւնը, քիւրտ ճորտատէրերուն և բոլոր աւատապետներուն (աշխարհապետ, միւթեկալիպէ յորջորջուածներուն) պաշտպանն եղած է միշտ, բաց աստի, այն բոլոր քաղաքական տարրական բեֆորմները զորս հայրենասէր երիտասարդ թուրքեր առաջարկած կամ

պահանջած են, մանուաւանդ Եւրոպական թուրքիոյ փոքր ազգերու ապսամբական շարժումներուն կրկնութեանց և ծաւալման առաջ-քըն առնելու մասնոգութեամբ, ամէնքն ալ անլուելի մնացած են կեդրոն — կառավարութեան կամ Սուլթանին մօտ, և կամ ընդհա-կառակը՝ պատճառ գարձած են հարատահարութեանց և կեղեքմանց սասակացուելուն, և նոյն իսկ՝ հպատակ հայ ժողովաւրդը բնաշնչելու յետին-միաքերպէ, Սուլթանի կառավարութիւնը քաջալերած ու զինած է քիւրտ աւատապետները, որով՝ անտառական ճերմակ ջարդին վրայ աւելցուցած է նաև արիւնուա ջարդը։

Արդ, խնդրեմ, ըսէք, եթէ Զէյթունի կամ Սասունի ինք-նարեր ընդվզումներն ու ապսամբարութիւններն ալ չըլլային, ինչո՞վ և ի՞նչպէս պիտի կրնալինք արդարացնել հայ ժողովուրդը՝ պատմութեան և մարդկութեան առջև, և հայ ժողովուրդի այս տարերային՝ ինքնարեր ըմբասութիւնն ու բազուքի խըրտումները դեռ չի զարթնած պարագային անգամ, եթէ երիտասարդ մտաւուրականներ՝ նսխածեռութիւնը չվերցնէին արդիսի հոսանք ու շարժումներ յառաջացնելու, ինչո՞վ և ի՞նչպէս կարելի պիտի ըլլար արդարացնել այդ շրջանի հայ մտաւորականութիւնը։ Արդ-եօք պատմաբանն՝ ինքն առաջինը չպիտի՝ ըլլար այդ սերունդը անարդութեան սիւնին գտնող, որպէս անտարժան սերունդ հայ ժո-ղովուրդի, մանաւանդ այնպիսի դարսու մը մէջ, ուր քաղաքակըրթուած Եւրոպան՝ այսո՛, իր անտեսական շահէն և աշխարհական դիտուններէն եւեթ մտրակուած ու դրդուած և ո՛չ թէ թափուուծ տրիւններէն զգացուած, սկսած էր թուրքիոյ «հիւանդ մարդուն» վրայ զինուորական և գիւանսպիտական ճնշում բանեցնել, այս կամ այն փոքր ազգերու ինքնօրինութեան միջնորդ ու պաշտպան հանդիսանալով։ Արդեօք պատմաբաննը՝ ինքն առաջինը չի՞ պիտի ըլլար, մանաւանդ Եւրոպա ուսած հայ մտաւորականութեան ճա-կատին՝ թուք ու մուր ժայթքողը, ըսկելով ո՞ր զոնէ պալքունեան ժողովուրդներու ժամանակակից պատմութեան դասերէն օրինակ-ւելու էին։

Բայց ո՛չ, այս անգամ պատմաբան լէօն չէ խօսողը այլ փառ-ասաբան քննադատար, որուն գերն է առաջադրուած թեզ մը պաշտ-պաննել։ Ուստի, կը փորձէ գատել և եղրակացնել այնպէս ինչպէս պիտի ընէր՝ ի պահօնէ անարդար դատի մը պաշտպանութեան կոչուած փաստաբան մը, զոնէ դատաւորներու մտքին մէջ չփոթութիւն յարուցանելու համար։ Ներկայ պարագային, գտառաւորը՝ գո-զութահայութիւնն է, որուն մտքին մէջ հարկ է չփոթութիւն ըս-

տեղծել «Թիւրքահայ Յեղափոխութեան Գաղափարաբանութեան» շուրջ, ներկայացնելով զայն առանց բացառութեան ֆանստիկ ազգայնամոլ։ Բայց գաղութահայ վերապրող ընթերցող դատաւորը չի խրչեցնելու կամ չի վիրաւորելու փափամնկատութեամբ մը, ազգայնամոլութեան բռն շարժագիթն ալ՝ պալքանեան ժողովութեան բռն գրութեան միջեւ հիմք չունեցող անալոգիա տեսնելով միամտօրէն խսբուած ըլլալուուն վերագրելով կը բաւականանայ։

Ահա՛, Լէօ-ի երկու հիմնական փաստերը՝ փանատիկ աղդայնամոլութիւն և պալքանեան հողամասի ու Թրքահայաստանի քաղաքական գրութեան միջեւ անալոգիա տեսնելու շլութիւն, որու հետեւանքով աւելի ունեցոծ է Թրքահայաստանի բնաջնջումը, ուրիմն և այդ ահաւոր աղէտին ծանր պատասխանատուութեան տակ կ'ինայ, ըստ Լէօ-ի, Թրքահայ Յեղափոխութիւնը առանց բացառութեան։

«Այս անալոգիան, կ'ըսէ Լէօ, Բուլգարների և Հայերի վիճակների այս միակողմանի նմանութիւնը և համեմատութիւնը, որին, քիչ յետոյ, աւելի մանրամասն կ'անդրագաւանանք, դարձաւ միամիտ հայութեան յոյսերի և պայքարի անքննադատելի խարիսխը։ Սակայն այս եղան պատճառների ամենանջօր պատճառը հայկական պատմութեան մէջ աննախընթաց և իրապէս նմանը չունեցող ջարդերի և վերջնական բնաջնջմանը միլիոնաւոր Թրքահայերի և մասցրդների վասրմանը իր դարաւոր հայրենիքից։ (տ. էջ 58—59)։

Լէօ-ի այս ասողերը կարգացող մը չի՞ փորձուիր արգեօք բացագանչելու, — իսկ՝ զայս Սուլթան որ մաքուր ու անրիծ բռնակալ թաթիդ մէջ զօրով գրեր են սուր ու հրացան, որպէս զի աննման ջարդերով բռնաջնես միլիոնաւոր հայեր։ Իսկ անիծեամբ Յեղափոխութիւն, որ միակ պատասխանատուն, «պատճառների ամենանջօր պատճառը» դարձեր ես այդ սադայելական խրախճանքներուն... !!!

Իսկ մենք կ'ըսենք, ինչ ցաւալի հեգնութիւն և ի՞նչ աննման խաչելութիւն գիտական մարքսիստ դաւանանքի, որու առունովը խօսող պատմաբանն ու Հրատարակիչը մինչեւ հոդ կ'իջնեն... .

Անցնինք և շարունակենք մեր նիւթը։

Ըստ Լէօ-ի վերեւյիշեալ «անալոգիաէն» միամտօրէն խարսելով ուրեմն, Թրքահայ Յեղափոխութիւնը՝ ազգայնական գա-

դափարաբանութենէ տարուած, սարքած է ապստամբութիւններ։ Լէօ, այս եղբերու լուսաբանութեանն ու բացարութեանը յատկացուցած երկարաձիգ էջերու մէջ, գիտակցաբար թէ անգիտակցաբար, խոշոր հակասութեան մէջ կ'ինայ։

Առանց այս հակասութիւնը մերկացնելու, դժուար թէ՝ Լէօ-ի գիրքին ընթերցող մը չի բռնուի անոր յառաջացնել ուզած շփութութեանց ցանցին մէջ։ Շփոթութիւններ, որոնք, հուսկ ապա, Հնչակեանութիւնն ալ այդ միեւնոյն ծանր պատասխանատուութեան տակ ձգելու համար հայտահետուած ու կանխամտածուած ռազմական փլանի մը յատկանիշն ունին։

Այս ըստծնիս ապացուցանելու համար, գիրքին իսկ վկայութեանը գիմնքնք անաչառօրէն։

«Ի՞նչ է Նարոտնիկութիւնը, կը հարցնէ Լէօ։ «Նարոտնիկ» պարզապէս պէտք է թարգմանել «ժողովրդական» և Նարոտնիկութիւնը, հետեւաբար, այն քաղաքական հոսանքն է, որի բոլանգակութիւնն է ժողովրդասիրութիւնը..., որի համար գերազոյն իտէան էր ոռու ժողովրդի (գիւղացիութեան) ազատագրումը։ Նա կազմւում էր այն ժամանակից, երբ ոռու մատառականութեան մէջ մուտք է գործում Եւրոպայից, սոցիալիզմի վարդապետութիւնը։ Նարոտնիկութիւնն այսպիսով «ոռուսական սոցիալիզմն» էր։ (Տես էջ 11)։

Եւ կը յաւելու։

«Յօական թուականների տռաջին կիսուն ոռու յեղափոխական կազմակերպութիւնները միացան և դարձան մի կուսակցութիւն «Նարոտնական Վոլիա» (Ժողովրդական կամք) անունով։ Այնուհետեւ այս անուան տակ էր գործում ոռուսական սոցիալիզմը, խարսիուած իր երեք գլխաւոր առանձնայտկութիւնների — գիւղական համայնքի, բունթարութեան (ապստամբարարութիւն) և ժողովուրդի մէջ զնալու — վրայ։ Վերջերում Նարոտնիկութիւնը կազմակերպութեան մէջ առաջացան թեւեր, և գրանցից մէկը մացրեց և մի չորրորդ ոռուսական առանձնայտկութիւն — ահաբեկում (տերոր)։ (Տես էջ 13)։

Այս սահմանումներէն (ուր նացիոնալիզմի նշոյլն անգամ չիկայ) ետք, ոռու սոցիալիզմի վերագրուած հակամարքսիստ սկզբունքի մասին քննադատական շատ թուուցիկ ակնարկներ միայն, մէկ խօսքով՝ ոչինչ հիմնական։ Ինչո՞ւ արգեօք. վասն զի, հուսկ ապա, Հնչակեան սոցիալիզմն ալ վարկաբեկելու մտադրութիւնն ունի, ոռու սոցիալիզմին ժառանգորդը ներկայացնելով զայն։

Դարձեալ, ուշադրաւ է որ Լէօ՝ Թրքահայ յեղափոխական չարժումներուն վերագրած ֆանաթիկ ազգայնականութեան մասին, ոչինչ ունի փաստած գաղափարաբանական, ուլ բառականացած է պալքանեւոն ժողովուրդներու ազատագրմանց պատճառը ներկայացնելով համարլականութիւնը, այսինքն ուուս նացիոնալիզմը, անմիջապէս դիւրին եղակացութեան մը յանդելու թէ՝ քանի որ Թրքահայ յեղափոխական շարժումներն ալ՝ պալքանութերու քաղաքական ըմբոստութեանց նման նպատակներ հետապնդած ու նըման գործունէութիւն ունեցած են, խարուելով միամտօրէն երեւութական «անալոգիայէ», ապա ուրիմն, Թրքահայ Յեղափոխութեան Գաղափարաբանութիւնն ալ պէտք է եղած ըլլայ նացիոնալիզմը:

Յարդ, դեռ խօսքը չի կայ Հնչակեան կուսոկցութեան: Վերեւյիշեալ բոլոր հակասութիւններն ու կամտաւր շփոթութիւնները Լէօ-ի, Հնչակեան կուսոկցութեան գէմ ընկելիք ծանր ամբատառնութեան համար, ընթերցողի միտքին մէջ գետին պատրաստելու կանխամտածեալ փլանին արդիւնքն են, եթէ ո՛չ, կարելի՞ է միթէ խորհիլ որ Լէօ՝ այդ ատահան անարամարան եղած ըլլայ, մինչև իսկ չըմբռնելու ազգայնականութեան (նացիոնալիզմի) իմաստը:

Դիւրութեան համար, ուելուրդ չէ անշուշտ յիշատակել հաս, նացիոնալիզմի իմաստն ու նշանակութիւնը, մարքսիստ հասկացողութեամբ:

«Ազգային ըսելով, պէտք է հասկնալ ժողովրդային ինքնուրոշում, ամէն ժողովուրդներու համար հաւասարապէս, առանց մէկը միւսէն ստորագտանելու: Պէտք է հասկնալ միանդամայն մարդկութեան և միջազգային Պրոլետարիատի ամբողջական շահու գերազանցման անհատական ինչպէս նաեւ ազգային շահերու վրայ, իսկ ընդհակառակը, նացիոնալիս (ազգայնական) է ան՝ որ իր ազգը գերիվեր կը նկատէ քան ուրիշ ազդեր, և իր երկրի դաստիրդային թշնամեաց շահերը կը նախընտրէ քան ուրիշ երկիրներու իր իսկ գասակարդին շահերը: (Կարլ Կոուցելի):»

Արդ, ըլլայ «աւանդական անկախութեանը ձգտող» Զէյթունի, ըլլայ Սասունի, ընդդէմ ճորտատիրութեան, ընդդէմ հարըստահարող քաղաքական իշխանութեան, ընդդէմ երկրի «համատարած անիշխանականութեան» մզած ապստամբութեանց մէջ, և կամ, ատարական ընդհանուր ընդունելու պահանջող Գումա-Գափուի և Պապ-Ալիի խաղաղ ցոյցերուն մէջ, հայ ազգայնական (նացիոնալիստ) կոչուելու արժանի նշով մը կա՞յ:

Առանց բացարութեան և առանց փաստի, ապստամբութիւն բառի անտոդիան չարաչար գործածելով և միանդամայն բանաբարելով ուզիդ տրամաբանութիւնը, կը խորհի՞ արդեօք Լէօ, որ պիտի կրնար գատապարտել կօմիւնիզմի ալ, նախ քան իշխանութեան տիրանալը, կատարած ապստամբութիւն և ազիտացիան ները...»:

Զէ խորհած անշուշտ Լէօ՝ այս կէտի վրայ, կուրօրէն տարուած ըլլալով՝ Թրքահայ Յեղափոխութիւնը, առանց բացառութեան, որպէս «Եացիոնալիստ» ե՛ւ գատապարտելու ե՛ւ հայերու բնաջնջման պատասխանատառ ներկայացնելու մարմաջէն, ունեցած զախորդութեան գույնութեան գույնութեան:

Կ'արժէ յիշատակել որ, Պէխսանով եւս, մեր Լէօ-ի նման, թէեւ ո՛չ թէ Զէյթունի ապստամբութեանէն տեկի քան վաթսուն տարի ետք, ալ, դեռ տարին չի բոլորած՝ Ռուսիայ (Մոսկվա, Սորմովօ, եւայլն քաղաքներու) պրոլետարական ապստամբութեանց պարտութեանց մասին քննադատականի մը մէջ կ'ըսէ՝ «Այս ապստամբութեանց մէջ մեր պրոլետարիատը՝ զօրաւոր, յանդուգն և քաջ գուրս եկաւ: Եւ սովորյան, ասիկա՝ բաւական չեղաւ յաղթութիւն տանելու համար, բան մը զոր դիւրին էր նախատեսել, և նետեաբար պէտք չկը զինելի դիմելք: Ահա՛, թէ Լէնին՝ իր պատասխանին (1906 թ.) մէջ այս ընդդէռած խօսքն ինչպէս կ'որակէ՝ — «Իմաստակ Պէխսանովի վայել, աժնոց և նեղմիտ բարոյական խրստ»:

Բաղդատութիւն ընկելը, կը թողում ընթերցողին: Լէօ-ի փաստաբանական վլանը՝ իր էութեանը մէջ մերկացնելով ուրիշ նպատակ չունիմ բայց եթէ յայտնել որ, սկզբնական շրջանի յեղափախական շարժումներու խոթարմանց, կամ ըսենք ազգայնական շեղումներու առաջքն առնելու և կամ անոնց առջեւթումը կանգնելու սահմանուած միակ զործօնը հանդիսացող Հընչակեան կուսակցութեան գաղափարաբանութիւնն է որ գիւր չէ եկած մեր ի պատօնն քննադատին, և ճիշդ այդ պատճառաւ ալ հարկադրաբար գլուխը պատէպատ կը զարնէ, ինչպէս պիտի տեսնենք զեռ յաջորդաբար:



II

(ՓԱՍՏԵՐԸ)

Փաստի սիրահար Հեղինակի «առաջաբան»էն կ'արդանք հետեւեալ տողերը՝

«Թիւրքահայ յեղափոխութեան գաղափարախօներից . . . շատերը գեռ ապրում են և կատաղութիւնից փրփրում, երբ նրանց դնելով Արդիւլ-Համիների, Թալէաթ-Ենվէրների, Լուբոնով-Ռոստովլսկիների, Նիքոլայ երկրորդների, Զէմբերլէնների, et tutti quanti,ուրիշ հայոսպանների հետ միասին՝ իրեւն նրանց գործակիցներ, հարց ենք անում՝ «ո՞ւր է եղբայրդ»։ Բայց այս կատաղութեան ամբողջ փրփրուը, որքան էլ ժահրու խորքերից լինի գուրս ժայթքելիս, երբեք և երբեք չպիտի մեղ շեղի հանդիսա, պազարիւն ուսումնասիրողի և քրքրողի գիտական գիրքից: Նրանք մեզի յիշոցներ, իսկ մենք նրանց փաստեր և փաստեր . . . անվերջ փաստեր . . .» (Տես էջ 5-7):

Համբերութիւնը ունենանք ուրիմ, Լէօ-ի այդքան գիտականորին եւ պաղարիւն քննասիրութեամբ ապաւինած գլխաւոր փաստերը, նոյնութեամբ հաւաքելու, զանց չառնելով նաև քիչ մը լուսաբանել համեստօքն, պատմախօս քննադասի միտքի և յիշողութեան թերացումներն ու շփոթութիւնները, իր իսկ գիրքերէն մէջբերումներով՝ որպէս պատմախօս:

Անդամ մ'ալ կրկնենք որ, գիրքին կարգը պիտի պահենք, առանց դասաւորելու, որպէսզի ամէն հետաքրքիր ընթերցող կարենայ վերըստուղել մեր ըստաները:

ԴԻՄՈՒՄՆԵՐՈՒԻ ՀԱՅՑՅԻ.—

Ա. — «Դիմում է արևում Նապոլէոն կայսրին (Զէյթունի ապլստամբութեան մասին է խօսքը): Ֆրանսական գիւտնագիտութիւնը ոտքի էր հանւում: Նապոլէոնը յանձնառու էր լինում միջամտութիւն անել յօդուտ Զէյթունցիների, և գուցէ նրանց էլ տըրուէր Լիբանանի ինքնավարութեան օրինակով մի փոքրիկ գաւառաւուէրէ մի միտքն նրանք, Լիբանանի Մարոնիների նման, կաթոլիկ և կեղեցուն պատկանին, մի բան՝ որ ֆրանսական արեւելեան քաղաքականութեան հիմնաքարն է կազմում: Հարց էր բացում Զէյթունը կաթոլիկ գարձնելու մասին, բայց այստեղ, ինչպէս միշտ հայկական անցեալում, արդեւք է լինում հին պատմական ֆանատիկոսութեան վիճապը, որ՝ չորրորդ դարից՝ հայերին

քրիստոնեայ դարձնելուց աւելի լուսաւորչական է դարձրել: Այդժամանակից է որ լուսաւորչական կղերը՝ իր ճորտանման կողուպուտը դարձնելով հայ ժողովուրդը, իր քաղաքականութեան հիմնաքար էր անում լուսաւորչականութիւնը, որին և անինայօրէն զոն է բերում դարե-դար հայուրիւնը՝ ահազին զանգուածներով:

«Միեւնոյնը կրկնեց և այժմ: Զէյթունը կուածազիկ դարձաւ լուսաւորչական և կաթոլիկ կղերի միջնեւ: Յաղթեց լուսաւորչականութիւնը, և նապոլէոնը մոռցաւ Զէյթունը»: (Տես էջ 31) (Ընդգծումները մերն են):

Բ. — «Առաջին գիւտնագիտական (վերեւի ակնարկութիւն) փորձը անյաջող անցաւ: Բայց այս ոչինչ չէր նշանակում: Գլխաւորն այն էր, որ հայերը սովորում էին ծեծել եւրոպական գիպլոմատիայի գոնիքը՝ յամառօքէն, բեռնաւորուած մեծամեծ յոյսերով»: (Տես էջ 31):

Գ. — «Ի՞նչ էր անում «ազգային իշխանութիւնը» . . . Կ. Պոլսում ունէր նա մի մեծամիս Պատրիարքարան (Հար-ը տես վերեւ մեր էջ 7) . . . , որ երբեք չիմացաւ և չի կարողացաւ պաշտօնապէս դիմումներ անել կառավարութեան»:

«Իսկ գաւառաւական առաջնորդները ո՛չ միայն որ և է օգնութիւն չէին տառապող ժողովուրդին, այլ մի՛ մի վեղարաւոր խափիրներ էին նրա գլխին»: (Տես էջ 43):

Դ. — «Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի մի պաշտօնական հրատարակութեան մէջ, որ վերաբերում է 1876 թւին (Տեղեկագիր Գաւառաւական Հարստանարութեանց անուն), յականէ յանւանէ յիշատակւած են հայաբնակ նաև անգներում գտնւած 276 հայ գիւղեր, որոնց հոգերը մեծագոյն մասամբ ամբողջովին և չնչին գէպքերում մասնակի կերպով յափշտակուած են եղել քիւրտերի, շատ քիչ թւով նաև թուրք ազգեցիկների ծեռքով»:

«. . . Նոյն Պատրիարքարանը 1912 թ. հրատարակած ֆրանսական տեղեկագրի մէջ մանրամասն տեղեկութիւններ է գրել հայերից զանազան ժամանակ խլուած հողերի, աների և առնասարական շարժ կալւածների մասին: Այդ մի շատ ընդարձակ նիւթ է, որ բնականորէն մենք չենք կարող օդտագործել այստեղ, ուստի բերում ենք մի երկու ընդհ. գումար. — Յափշտակուած են արտեր 26, 185, աներ 2591, եւայն, եւալին . . .» (Տես էջ 51):

Ինչպէս բացայատ կերպով կը տեսնուի, Լէօ կը հաստատէ «գիմումներ» կատարուած ըլլուլը, բայց մոռնալով իր այս գրածը, կը քննաւալատէ ու կը պարսաւէ «մեծամիս պատրիարքարանը՝ որ



Երբեք չէ իմացեր և չէ կարողացեր դիմումներ անել կառավարութեան, Այօ՝ կը խաստովանի պատրիարքարանի կազմած և հըստարակած ցականէ յանւանէ ընդարձակ տեղեկագիրը, որոնցմէ կ'օգտուի, մինչդեռ չի յիշեր անդամ որ նոյն պատրիարքարանը ծաղրած ու հեգնած է «աեղեկագիր կտղմելու անկարողութեանը» համար:

Այսպէս ուրիշն, փաստի սիրահար Այօ-ի աչքին առջեւ դընելով, իր իսկ գրիչն ելած ու միեւնոյն գրքի իրարմէ քիչ հեռաւորութեամբ էջերու զարդերը կտղմող իր իսկ աչք ծակող հաւկասութիւնները, խոնարհաբար և պազարիւնով շարունակենք մեր քննութիւնները, այդ հակասութեանց բովանդակած այն միջոցներու մասին զորս կը յանձնարարէ իրը յարմարագոյն, հայ թըշուառ գիւղացիութեան անտանելի կեանքին դարման տանելու համար:

ՄԻՋՈՑՆԵՐ.—

«Հայոց հարց»-ի համար, եւրոպական գիւանագիտութեան միջնորդութեան դիմելու անուղղայութիւնը այպահնող Այօ՝ իրը ուղիղ և գրական միջոց կը թելադրէ, ուղղակի Թիւրք կառավարութեան դիմել, հակառակ որ ինչպէս յայտնուեցաւ քիչ առաջ, այս կատարուած դիմումներն ալ կը խստովանի ինքն ալ արդէն հարեւանցի կերպով: Նախ, հարց տանք իրեն, ինչո՞ւ և ի՞նչպէս կ'անգիտանայ, մանկապարտէզի մանուկներուն անդամ ծանօթ, լեռնակուտակ բագրիները Պատրիարքարանի, որոնցմով դիմուած է, կամ աւելի շիտակ պիտի ըլլար ըսել՝ ազերսուած է 0սմ. «Բարեինամ» կառավարութենէն... գոնէ կեանքի տարբական ապահովութիւն: Արդեօք, այս խնդրուածն ալ ֆանտիկ ազգայնականութիւն է Այօ-ի համար:

Երկրորդ, քննուադատ պազարիւն Այօ՝ որ հայութեան աննման խաչելութեան ժամանակիցն ըլլալուն հակառակ, ի՞նչպէս և ինչո՞ւ կոյր և խուլ կ'ուղէ ձեւանալ կենդանի իրականութեան դասերուն հանդէպ, և, ձ posteriori, այսինքն յետ փորձարկութեան, տակաւին կը յամառի քարոզել որ «գառնուկը՝ կլափը բացած գոյլին դիմելէ» զատ ուրիշ միջոց չունի: Կեցցէ՛, խելացի խիկար իմաստուն:

Երրորդ, եւրոպական գիւանագիտութեան դիմելու յիմարութեան վրայ ողբացող Այօ-ն, ի՞նչպէս կը հաշտեցնէ տրդեօք մէկ քանի էջ հեռաւորութեան վրայ, Զէյթունցիներու ի նպաստ,

Կապովէոնի միջամտութենէն բարիք յուսացողի իր արտայայտութիւնը:

Թողունք որ Այօ որոճայ ասոնց մասին: Մէնք շարունակենք մեր քննութիւնը:

Յայտնի է որ Այօ՝ զո՞ն մնացած պիտի ըլլար, եթէ Զէյթունցիները կրօնափոխ ըլլալով, «Լիբանանի ինքնավարութեան օրինակ, գաւառակային բան մը ստանային»:

Զէյթունի և Լիբանանի գիրքերու և հանգամանքներու տարբերութիւնն առանց նկատի առնելու, քաղաքական անալոգիայէ մը շաբանալու միամտութիւնը, Այօ՝ ի՞նչպէս արդեօք կը հաշտեցնէ պալքանեան ապատամբութեանց մէջ անալոգներու և խարսողներու միամտութեանը հետ, զոր ո՛չ միայն կ'այսպանէր այլ նաև Թրքահայերու բնաջնջման ահարկու պատասխանատութեան պատճառներէն մին կը նկատէր: Այս չէ սակայն մեր լսելիքը, այլ թէ Լիբանանի արուած Նախովէոննեան ինքնավարութիւնը, գիտէ միթէ թէ ո՛եւէ բարիք բերած ըլլայ հոն:

Բաց ասաի, Այօ կը հաւասար որ, Զէյթունի կրօնափոխութեամբ ստանալիք այդ «բան»ով՝ Հայոց Հարցը բարւոք լուծման յանգած պիտի ըլլար, կամ զո՞նէ Թրքահայութեան բնաջնջման առաջքն առնուած: Պատմութեան այբուբէնը չի գիտցողն անգամ, այսօրուայլ իրականութեան մէջ, կրնայ պատասխանել մեր այս հարցումին:

Բաց ինչո՞ւ, Այօ՝ քաջութիւնը չունենար պարզ և համարձակ կերպավ ըսելու այն ինչ որ իր այդ մանուածապատ և հակասական տողերուն տակ «Ըսլլամի» նման թաքնուած կայ:

1862-ի Զէյթունի ապատամբութենէն սկսող պատմաբանը՝ կանդ կ'առնու պահ մը, և տասնեւեց գարեր ետ կ'երթայ ինչպէս կարգացինք վերեւ, հայերու «Փանատիկոսութեան պատմական վիշտականացնելու համար: Եթէ, հայ ժողովուրդը՝ Զրադաշտական գառնար ու ձուլուէր պարսից հետ, կամ յունադաւան դասնար ու ձուլուէր բիւզանդական կայսրութեան մէջ (մէնք Թուրքիոյ մէջ յունադաւան հայհոսումներ կոչուածները կը ճանչնաք, որոնք յունացած էին), վերջին դարերուն՝ անշուշտ որ «Հայոց Հարց» գոյութիւն չէր ունենար և հետեւաբար շատոնց արդէն բնաջնջուած կ'ըլլար, որմէ՝ կ'երեւի, շտա զո՞ն պիտի մնար Այօ: Բայց, ի՞նչ ըսել, Ժ. Պարու շրջանին համար, ուր գարաւոր հալածանքին կուրծք առնելով հայ ժողովուրդը, տեսնելով որ մէծ կամ փոքր ազդեր կամ ժողովուրդներ կը վերագտնին յիրենց

պատմառնատականութիւնը, կը զարթնու՝ կը գիտակցի՝ կը կտղմակերպուի և ինքը, ու կուզէ տիրանալ իր այդ մարդկային բնական իրաւունքին, և սակայն կը գտնուի իր ծնած զաւակներէն բազմամեայ վաստակաւոր մտաւորական մը՝ որ կը մեղադրէ կարծես զինքը, Սուլթան Համբատի ձեռքերը չի համբռելուն համար . . . : ինչո՞ւ չըսել Լէօ-ի, իր գաղափարաց նոյն կարգին թէ եթէ Թրքահայութիւնը խամանար . . . , անկասկած որ չէր ջարդուեր ու չէր ալ վասրուեր երկրէն . . . , բայց թէ կ'ազատագրուէ՞ր իր սորկութենէն, գոնէ որպէս աշխատաւոր . . . :

Համայնավարութեան մօտ ապրող Լէօ ականատեան ըլլալով Խորհրդային բեժիմի գործունէութեանն ու գաղափարաբանութեանը, և անոր տուած փառապանծ որոշումներուն ի մասին այս առաջադրուած հարցերուն, չէ՞ր կընար արդեօք սրբագրել քչիկ մը, իր ալ պատմա-իմացումը: Այսքան:

Շարունակենք:

ՀԱԿԱՍՈՒԻԹԵԱՆՑ Մէջ ՀԱԿԱՍՈՒԻԹԻԻՆՆԵՐ.—

Թրքահայատանի բնակչութեան մարդահամարի մը հաւմաձայն, Լէօ հայերու փոքրամանութիւն ըլլալը ընդունելով, կ'ըսէ՝

Ա. — « . . . Ահա ի՞նչ էին ասում սառը թւանշանները: Եւ նրանք հաստատում էին գարաւոր գառն ձշմարտութիւնը — որ քաղաքական առումով Հայոց Հարց, լուծելիք հայ ժողովրդի սեփական ուժով, չկար և չէր կարող լինել: Հաշիւը պարզ է, եւ երախայի համար. — 38-ը եթէ գնաց 62-ի դէմ, միշտ կը ջարդւի, մանաւանդ երբ 62-ի կողմն է կառավարութիւնը իր զօրքերով և զօրութեամբ»: (Տես Էջ 37):

Բ. — «Թանզիմաթը (1840 թւականներին), գալիս էր ազատելու և հայ գիւղացուն իր ճորտային գրութիւնից, գարձնելու նրան ազատ հողագործ, իր սեփական աշխատանքի տէր: Զմռուանանք, որ նոյն թանզիմաթը տալիս էր նրան նաեւ կեանքի, գոլքի և պատի ապահովութիւն: Կարելի է տսել, որ գարերի այդ ստրուկը, — ստրուկ թէ իր ազգային, հայրենի աւատականութեան և թէ քրտական իրականութեան մէջ — երբեք գեռ չէր արժանացած մարդկային այն տարրական իրաւունքների երաշխիքին: Բայց այս բոլորը, տարաբախտաբար, միայն . . . թղթի վը-րայ: . . . Թանզիմաթը մնաց իբրեւ եւրոպականացման արտաքին կեղեւ, որ հարկաւոր եղաւ Թիւրք պետական մարդկանց՝ Եւրոպա-

յի վաստահութիւնը գրաւելու և նրանից պարտք վերցնելու համար»
«Մահմետականութիւնը վրդովուած էր, որ քրիստոնեաներին հաւատար իրաւունքներ են տալիս»: (Տես Էջ 39):

Եւ Թանզիմաթի պատճառաւ ալ, կը խոստավանի Լէօ, որ քառամասկան թուականներին, քրիստոնեանների մասայական կոտորածներ կատարուած են «Սիրիացում և Քրտաստանի (Պայտարցականը մերն է) լուսներում» . . . , բայց զանց կ'առնէ այս մասայական կոչորածների պատասխանատուութիւնը ճշգել . . . քանի որ դեռ Թրքահայ յեղափախական չորժում չկար:

Այս մասսայական կոտորածներուն ծանօթ պատմաբանը՝ ինչ արամաբանութեամբ ուրեմն, Թուրք կառավարութեան գիմել կը յանձնարարէր, երբոր գիւտհաղիտական և տնտեսական նկատումներով, կառավարութեան հրասարակած Թանզիմաթի օրէնքն ալ անգործագրելի կը մնայ ու նոյն իսկ կոտորածների տեղի կուտայ, և կառավարութիւնն ալ չի բարեհածիր գոնէ իր փրէսթիթը պահպանելու համար աւատապետներուն խօսք հասկցնել:

* * *

Ճորտային գրութեան դարման տանելու համար, Մուշէն հանրագրութեամբ մը գիմում կը կատարուի պատրիարքարան, կ'ըսէ Լէօ, որով իրենց թշուառութիւնը նկարագրելէ ետք, առաջարկ-ձրագիր ալ կը ներկայացուի, տասը հազար սովորոյ գրամագլուխով՝ «Ազգային փոխառու գրամատուն» մը հիմնելու: Այս ծըրագրի մասին, տեսէք թէ ինչ կ'ըսէ Լէօ:

«Ակայն ո'չ գաղութահայ բուրժուազիան, ո'չ էլ նրա գաղափարախօս ինաելիգենցիան չիրագործեցին այսքան նետ եւ արմատական միջոցը (ընդգծումը մերն է): Դրա փոխարէն գերի գաւառներին տառաօրէն արւում էր մի անփող «բարիք» — ազգ. կոչուած Սահմանադրութիւնը, այսինքն փոքրիկ պարլամենտներ, երեսփոխանական ընտրութիւններ կատարելու, գաւառական ընդհանուր ժողովներում վիճաբանելու, տէր-տէր առաջնորդական հարցերն ու գործերը քուէտարկութեամբ վճռելու իրաւունքով»: (Տես Էջ 50):

Մատերիալիստ պատմա-իմացումի համակիր ձեւանալ ուզող Լէօ-ի այս հասուածէն կարելի է հետեւցնել որ, 1. — պարսաւելի կը գոնէ «գաղութահայ բուրժուազիան» իր քսակին բերանը չի բանալուն համար վասն «ազգասիրութեան», իսկ 2. — «ազգ. փո-

խատու դրամատան» ծրագիրը կը նկատէ «հեշտ և արմատական միջոց», ճորտային դրութենէ փրկելու համար հայ գիւղացիութիւնը, Յ.՝ «կը ծաղրէ ապագային կոչուած Սահմանադրութիւնը» որպէս «անփող բարիք»:

Ընկերային կեանքի ընաշրջման վրայ տարրական ծանօթութիւն մ'ունեցողն անդամ, կարծեմ, Լէօ-ի ոյս երեք նկատողութեանց բացասական արժէքը կրնայ ըմբռնել:

* * * Ամէն ինչ ծաղրող, ո'չ մէկ բանի չի հաւանակը հեղինակը՝ ինքը սակայն, ո'չ մէկ անդամ զես դրական պատասխան մը չունի, — ի՞նչ ընելու էր հարցումին:

Բայց և այնպէս, տուեալ անտառնելի դրութեան մէջ տուայտող հայ ժողովուրդը՝ անձար մնալով, երբ ինքն իր ուժին տպաւինելով, կը բռնագատուի առնականորէն ընդդիմանալ ու ըմբռուտանալ, այն ատեն ալ ահա՛ մեծ քննադատը՝ թաթը թրքահայ յեղափոխութեան վրայ կը դնէ, որպէս գալիք ահաւոր աղէտներու պատասխանատուին, ըսելով որ «Հայոց Հարց չի կայ քաղաքական ըմբռնումով, այլ թրքահայ գիւղացու հարց», որը քաղաքական հարց շինելու ոճիրը գործեր են: Չի բացարկեր սակայն թէ՝ ի՞նչ կը հասկնայ քաղաքական հարց ըսելով: Եթէ լոկ տնտեսական կուզէ ըսել տուանց տյլեւ տյլի, հապա ինչո՞ւ համար, անոր լուծումը՝ կառավարութեան գիմումներով պահանջել կը յանձնարարէ:

Լէօ մէկ շփոթութենէն միւսը կը ցատկէ գլուխը կորսնցուցած մարդու պէս, այս անդամ ալ՝ 1860-ի «Ազգ. Սահմանադրութեան» վրայ կը յարձակի, մոռնալով որ «Ազգ. Սահմանադրութիւնը» Պոլսահայ արհեստուորներու՝ ապագային ներքին կեանքի մէջ, ընդդէմ Ամբրայութեան եւ Կալերականութեան եղած պոյքարին արդինքն ըլլալով, որքան որ սահմանափակ բայց և այնպէս, ըլլալով իրաւագուրք մեծամասնութեան մը ընդդէմ իրաւագուղ փոյքամասնութեան նոււածումը, ընկերային յեղափոխութեան մը նշանակութիւնը ունէր հասարակական հասկացողութեամբ:

«Այժմ, Ազգ. Սահմանադրութեան շնորհիւ, ընդհանուր ազգասիրական մարմաչը, որ բռնել է ինտելիգենցիան, կղերականութիւնը և բորժուական վերնաշէնքերի մի փոյքրիկ մասը, պիտի վերջ ի վերջոյ թիւրքահայ գիւղացիական հարցը գարձնէր յաղական հարց, որ պիտի նշանակէր խախտել հայ ժողովրդին յատկացուած փոյքամասնութեան, առ առաւելն՝ 38 առ հարիւրի գիրքը, առանձնացնէր նրան այն բոլոր ժողովուրդներից, որոնք

ապրում էին նրա հետ խոռը և, այդպիսով, դնել նրան մի անտառնելի ծանր բեռան տակ»: (Տես էջ 53):

Ազգ. Սահմանադրութեան գէմ այս ապաժաման քննադատութեամբն ալ լէօ՝ իր ընթիրցողներու մտքին մէջ շփոթութիւն սերմանելու եռանդէն, գիւղազդաբար ինքն ալ անձնատուր եղած է շփոթութեանց, պարագայ մը՝ սրով կը հաստատուի թէ՝ փաստաբան լէօ, առանց որսչ զաւանանք կամ փիլիսոփայութիւն ունենալու, կը կարծէ որ գիւրին է խաղալ պատմութեան հետ; այնքան գիւրին որքան «մանուկը կը խաղայ կրակին հետ»:

Բայց այս հակասութեանց և շփոթութեանց վրայ հիմնել ուզութ է լէօ, և Հնչակեան կուսակցութեան դէմ իր կանխամտածեալ ամբաստանութիւնը:

Անցնինք ուրեմն, լէօ-ի հետ, գրքին ալ բուն նիւթը կազմող քաղաքական և յեղափոխական գաղափարաբանութեան:

III

«ՀՆՉԱԿԱԿԱՑՈՒԹԻՒԹԻՒՆԸ» (լէօ-ի տառութեամբ), ինչո՞ւ և ի՞նչ-պէս կ'ամբաստանուի:

Վերաքաղն ընելով լէօ-ի ստուար հատորի առաջին չորս գլուխներու բավանդակութեան, կ'ունենանք հարազատօրէն հետեւեալ ամփոփոյքը՝

... Նկատելով որ, Պալքանեան թերուկզին գրաւող հպատակ փոքր ժողովուրդներու (շատ ուշագրաւ է որ լէօ, գրեթէ առանց բացառութեան, միշտ կը գդաւշանայ) (?!) ազգ բառէն), բայց ականանուն յաջող ապստամբութեանց գործօնը եղած է ոււս համապատական նացիոնալիզմս ու աշխարհակալութիւնը,

որ, Պալքանեան ժողովուրդներու այդ պայքարներն ու ըմբռուստութիւնները իրը գաս կամ օրինակ ծառայած են «Հայոց Հարց»ի բարւոք լուծման,

որ, «Հայոց Հարց»-ի լուծման աշխատող յեղափոխական մարմիններն ու ուժեր՝ միամտօրէն խարսուած են, Պալքաներու և թրքահայատանի միջեւ եղած այդ «երեւութական, միակողմանի անալոգիայէն»:

որ, Պալքանեան ապստամբութիւնները յաջողած են եւրոպական նենդամիտ գիւրանդիտառութեան շնորհիւ,

լէօ կ'եղբակացնէ այսպէս,

... Քանի որ, Հայ յեղափոխական կազմակերպուած մարտիններն ալ, գործունէութեան ալդ միեւնոյն ուղին ու մեթսով որդեգրած են՝ Եւրոպայի հանրային կարծիքը գրաւելու համար, և հետեւաբար ապաւինած՝ Եւրոպական նենդամիտ գիւանագիտութեան ու շահամոլ միջնորդութեան,

Կը հաստատուի ուրիմն որ, ազգայնամոլ գաղափարաբանութեան դերակատար հանդիսացած են, և առող, պատճառ դարձած՝ Թրքահայստանի բնացնջման,

մինչդեռ, Թրքահայ յեղափոխական մարմինները պարտ էին միամիտ չըլլու և չի խարուիլ վերեւիչեալ «միակողմանի ունալոգիայէն», պարտ էին գիտնալ թէ, նացիոնալիստական ո՛ւ և է պահանջք, ան ալ ճորտալին դրսւթեան մէջ տուայտով Թրքահայ գիւղացի փոքրամասն ժողովուրդին համար կամ կողմին, ցնորսական (իւթօփիկ) երազ էր միայն:

Եւ էօ կ'աւելցնէ՝

... Այդ մոլար գաղափարաբանութեամբ և քաքրիենլ, յեղափոխական գործունէութեան ասպարէզ իջնող առաջին ուժերը եղան, Մկրտիչ Փորթուգալեան՝ Մարտէլ հրատարակած իր «Արմենիա»-ով 1885-ին, որու ազգեցութեան տակ «Հայաստանի հողի վրայ, առաջ էր գալիս Արմենական Կուսակցութիւնը (տես էջ 144), միւս կողմէ՝ Ֆեթերսպուրկի հայ ուսանողութիւնը, իր «Էժմանագին գրքոյիների մի մեծ քանակութեամբ», ներկայացնելով «Բուլգարական հայութեային շարժումները», որպէս օրինակ Թրքահայ կուրսերին (տես էջ 141-142), երկրորդ՝ «Արմենիա»-էն բաժնուող և լոնտոնի մէջ հայերին ու Փրանսերին լեզուով «Հայաստան» հրատարակող «Անգլօ-Հայկական Կոմիտէն», երրորդ՝ «Ժընէվում ապրող հայ ուսանողներից կազմւած մի փոքրիկ խմբակ ընդամենը 5-6 հոգուց բաղկացած, որոնք անջատւեցին Փորթուգալեանի շրջանից և հիմք գրին «Հնչակ»-ին, որուն վիճակում էր մի մեծ հոչակ» (տես էջ 145):

Եւ ալ ասկէ յետոյ ցվերջ ստուար հատորին, կը զբաղուի մի միայն Հնչակեան կուսակցութեամբ:

* * *

Առաջին խօսքը տանք դարձեալ էօ-ի.

«Մենք սխալած չենք լինի, եթէ, «Հնչակ»-ի կանոնաւոր հրատարակմանը, յատկացնենք հայ տարեգրութիւնների մէջ խոչը դարագլսային նշանակութիւն»: (տես էջ 145):

«... իր բովանդակութեամբ էլ «Հնչակ»-ը նոր, իր նմանը չունեցող երեւոյթ էր հայութեան մէջ: Յեղափոխութեան, յենւած սոցիալիզմի վրայ, բայց առ այժմ ո՛չ սոցիալիստական, ահա՛ ինչ էր նրա սրբութիւն սրբոցը»: (Աւագրուրիւն ընթեցով, ահա՛ կը սկսի ու իրուրեանց սերմայանը, իրարու զիստին ներհակ ուսկումներով Հնչակի մասին: — Ա. Կ.): «Իր այս ուզգութեամբ (ո՞ր, սոցիալիստականը քե ոչ-սոցիալիստականը: — Ա. Կ.) «Հնչակ»-ը մի գնահատելի փաստ է, նոյնիսկ ո՛չ յատուկ թիւրքահայ հարցի տեսակէտից, այլ առ հասարակ հայ հասարակական միտքի զարգացման ահսակէտից: Առաջին 3-4 տարիների ընթացքում թերթը երկարորէն զբաղւել է գաղափարախօսական հարցերով, ընդարձակ յօդուածների մէջ արձարձելով, կրկնելով և երեքներով իր սոցիալ-անտեսական մերձեցումներն ու հիմնաւորումները: Այս է կարեւորը: Ի՞նչ էլ ասելու լինենք այդ անահսական հայեացքների արժեքի մասին, զարձեալ իրովութիւն կը մնայ այն, որ «Հնչակ»-ի էջերում հայ հրապարակախօսութիւնը սկսել է իր մայրենի լեզուով թութովիլ «սոցիալիզմ», «կապիտալիզմ» համամարդկային տերմինները, ծանօթացներ նրանց հետ հայ ընդհանրութեան դեռ անշարժ տիրացուական միտքը, փորփորել նրա թանձր զանգւածը և մացնել նրա մէջ կարմիր, յեղացրչիչ հասկուցութիւններ, շահագործուզների և շահագործուզների մասին, խարսխել կեանքի տուղծւածների պարզաբանութիւնը անտեսական հիմքերի վրայ, եւալն, եւալն»: (Տես էջ 147):

Այսքան իրական գովեստէ անմիջապէս առաջ, հապա, ինչո՞ւ, սկիզբի տողերու հակասութիւնը: Արդեօք, սրսկուած թոյնը ծածկելո՞ւ ձարպիկութիւն: Էջ մըն առ գարձունելով, շարունակենք մեր ընթերցումը՝

«Եւ եթէ «Հնչակ»-ի այդ նոր, մատերիալիստական հրապարակախօսութիւնը մնար լոկ գրական մի աշխատանք, իրու սոցիալիստական գաղափարների պրոպագանդ, գաղափարներ, որոնք անհրաժեշտ կարիք ունէին դեռ չառ չառ ծեծւելու իրենց չառ կութիւններից գտնելու և անվիճելի բովանդակութիւն ստանալու համար, այն ժամանակ գալող սերունդները կարող կը լինէին ամենայն վատահութեամբ ասել թէ «Հնչակ»-ի սոցիալիստական հրապարակախօսութիւնը մի մեքենական սկզբնաւորութիւն չէր, ծառայական նշանակութեամբ չէր երեւացել մէր մէջ, այլ ճիշտ որ եղել է մի դրական խոչոր երեւոյթ: (Տես էջ 148):

Այս, եթէ Հնչակեանութիւնը մնար լոկ գրական աշխա-

տանք, չատ աւելի հեշտ կ'ըլլար անոր հակառակորդներուն, չի զբաղուելու անով և կամ պատասխան գալիսաներ հիւսելու, բայց լէօ և իր Հրատարակիչը՝ ի՞նչ համարձակութեամբ, կ'ուզեն ներկայացնել Հնչ. կուսակցութեան ծրագրի դաւանանք ու խարիսխը կազմող Մարքո-ինկելուի «Քօմիւնիսթ Մանիթէսթը» որ ներկայիս Խորհրդային Ընկերարական կենսունակ Հանրապետութեանց ալ «Հուատոյ հանդանուկն» է սրպէս «դեռ չատ ծեծուելու և զըսուելու անհրաժեշտ կարիք ունեցող»: Փոխանտեկ այս տեսակ վասնդաւոր խօսքերու, աւելի դիւրին չէ՞ր միթէ Հնչակեան գաղափարաբանութիւնը տապալելու համար արամարտանական անկեղծ ու քօրքիք միջացին դիմել, այսինքն՝ դէմ դնել և բազդատել «Քօմիւնիսթ Մանիթէսթն» և Հնչ. ծրագիրը: Բան մը՝ որուն անկարեւութիւնն է անշուշտ որ մզած է Հնչ. կուսակցութեան այսուշ մնացած հակառակորդներն ալ, մանուածապտու ճամբաներ ուրոնելու:

Շարունակենք՝

«... Սոցիալիզմը Հնչակեան հրապարակախօսութեան մէջ մի անկախ հասարակական չարժում չէր, այլ ծառայեցնում էր Թիւրքահայերի հարցին: Զլինէր այդ հարցը, չէր լինի և «Հընչակ»-ը, թէեւ հայ ժողովրդի հասարակական գարգացման գործը անհրաժեշտ պահանջք դարձրած լինէր սոցիալիստական հրապարակախօսութիւնը»:

Լէօ-ի այս պարբերութիւնը կազմող երկու նախագառակութիւնները՝ իրենց իմաստովն ու բոլանդակութեամբ կը մատնեն Հեղինակի կատարեալ հակամարքսիստ մը ըլլալը: «Հասարակական անկախ չարժում»-ի ջառագով գաղափարապաշտ Հեղինակը՝ ինքնինքը կը հակասէ երբ կը խոստովանի թէ՝ «Ժողովրդի հասարակական գարգացման անհրաժեշտ պահանջք» կար: Եթէ կ'ընդունի որ «Ժողովուրդ կոչուած հասարակութիւն մը գոյութիւն ունի, և այդ գոյութեան ո՛ւ եւ է պահանջքին բաւարարելու ստիպողականութիւն կայ, ուրեմն այդ պահանջքը բաւարարելու՝ գոհացնելու համար եղած աշխատանքը կամ շարժումն ալ «անկախ» չի կրնար ըլլալ: Բայց լէօ-ի կոչկոռացած գաղափարապաշտութիւնը (այս բառի փիլիսոփայական առումովը)՝ գժուար թէ կարենայ անդրադապտալ այս ցայտուն ճշմարտութեան, այլապէս ի՞նչպէս բացառել իր իսկ այս միամիտ հակառական արտայայտութիւնները՝ միւնոյն պարբերութեան մէջ կողք կողքի բերելը: Այս մէկ:

Երկրորդ, ո՛ւ եւ է աշխատանք կամ շարժում, երբոր տեղի

կ'ունենայ ինքնաբերաբար՝ բնագգօրէն՝ անգիտակցարար, կը կատարուի այն՝ զիտակցարար, այսինքն՝ յարմարեցուած տուեալ պայմաններուն կամ պահանջքին խորունկ հասկացողութեամբը, այն ատեն կ'ըլլայ հասարակական, գաղափարաբանական բարձր մրախ կամ պահօն: Եւ «Հնչակ»-ը, ահա՝ այս բարձրագոյն տատիճանի ներկայացուցիչն եղած է, ի՞նչ եւ ատելու լինեն լէօ-ներ:

Օրինակվ մալ բացարարինք, «Եթէ Թիւրքահայերի հարցը չլինէր, չէր լինի և «Հնչակ»-ը ըսող քննադատ լէօ-ն, կը հաճի՞ ըսել մեզ, — եթէ չլինէր Հնչակեանութիւնը՝ պիտի լինէ՞ր իր «Թիւրքահայ Յեղափոխութեան Գաղափարաբանութիւնը», բաց ասաի, որ ամենակարեւորն է, կը հաճի՞ արգեօք պատասխաննել թէ անոր հեղինակը՝ մեքենականորէն — անդիտակցարա՞ր թէ գիտակցարար կը ծառայէ Յեղափոխական Գաղափարաբանութեան չուրչ այս պայքարին, այս հասարակական պահանջքին:

Անցնինք և շրունակենք կարգալ՝

«... Այս երեւոյթի («Հնչակ»-ի մասին և) առջեւ պէտք է կանգ առնել, նրան մանրամասնորէն գիտելու և ուսումնառիրելու համար: Ահագին կարեւորութիւն աւնեցող մի անհրաժեշտութիւն է այս և, եթէ պարզւի ու մերկացւի նու ամենայն լրջութեամբ, այն ժամանակ մենք կարողութիւն կ'ունենանք մօտենալ այն ահաւոր հարցին թէ ինչի՞ց էր որ ոչնչացաւ անուազն երկու միւլին անհատներից բաղկացած Թիւրքահայ ժողովուրդը: Այսպիսով Հնչակեան սոցիալիզմի վրայ բարզում է անհուն չտիերավ ծանր մի պատասխանատութիւն, որի էութիւնը մենք պարզած կը լինինք, եթէ պարզենք թէ ի՞նչ տեսակ սոցիալիզմ էր Հնչական սոցիալիզմը»: (Տես էջ 148):

«... Եթէ «Հնչակ»-ի գեկալարները մկրտուած լինէին Պիենանովին աւազանի մէջ, լինէին «Աշխատանքի ազտապըութեան խմբուկ»-ի անդամները, մի խօսքով, եթէ նրանք լինէին իսկական մարքսիստ սոցիալիստներ, բոլորովին այլ կը լինէր Թիւրքաց Հայոստանի վիճակը. ամենից առաջ՝ ո՛չ այնքան զարհութեամբն մեկուսացած ու կզզիացած մի խօլական և խելառ ըմբաժմարտութեան մէջ, բոլորովին այլ կը լինէին զործոլըրին ենթի եղանակն ել, նախասկն ել, ծրագիրն ել: (Բնդգծումներն մերն են. — Ա. Կ.)»: (ահս էջ 152):

Ինչպէս կը ակնուի, լէօ՝ հսու ու իրը միակ գրական մեթոս գործունելութեան նպատակի և ծրագրի, կը յիշէ Պլեխանովի աւագանը, առանց սակայն լուսաբանելու կամ բազգատական գիւ-

րին և պարզ քննադատութեան ենթարկելու Հնչակեան գործը՝ նպատակը և ծրագիրը, Պելսանովեան «Աշխատանքի աղատադրութեան խմբակ»-ի գործին՝ նպատակին և ծրագրին հետ։ Այս պակասը պիտի լրացնենք մենք ըստ կարգին ցցունելու համար թէ Լէօ՝ անուղղայ հակամարքսիստ մ'է ու կը մնայ։ Սակայն այժմէն դիտել տալու համար որ, Լէօ՝ շփոթութեանց և խեղաթիւրումներու սերմացնի վլանին հաւասարիմ կը մնայ, տառնց յիշելու որ Հնչակեան ոչ-իսկական մարքսիստ սոցիալիզմին համար շատ մըն ալ գովեստներ շուալած էր, անզին կը նկատենք հոս, Լենինին մէջքերում մ'ընել, որը՝ անշուշտ եւ Լէօ-ին կրնայ օգտակար դաս մ'ըլլու, և որով արգէն, Լէօ-ի ցանել ուղած շատ մը շփոթութեանց ալ հերքումը կ'ունենայ մեր ընթերցողն ալ.

Պայքարի ձեւերու հարցին մէջ, ի՞նչ պէտք է ըլլան մարքսիստներու հիմնական պահանջըները։

Ա.) Մարքսիզմը՝ բոլոր ձեւի նուխնական ընկերվարութենէն կը զատորոշուի անոլ որ, չի կաշկանդեր շարժումը՝ կաղապարուած մի՛ միակ ձեւով մը։ Մարքսիզմը՝ կ'ընդունի պայքարի բազմազան ձեւեր. ինքը չէ որ կը «հնարէ» սակայն զանսնք, այլ միայն կ'ընդհանրացնէ՝ կը կազմակերպէ՝ գիտակցութեան կը բերէ շարժումի ընթացքին ինքնարերարար երեւան եկած զասակարգային պայքարի ձեւերը։ Մարքսիզմը՝ վերացական ֆորմիւլի, վարդապետական նուսխաներու բացարձակ թշնամին ըլլալով, կը պահանջէ ուշադիր ըլլու զանգուածային պայքարին, վասն զի զանգուածային ինքնարեր պայքարն է որ յարձակումի և գիմադրութեան՝ միշտ նոր, այլազան կերպեր կը ծնի հետզետէ, քանի շարժումը նուազի, քանի զանգուածի գիտակցութիւնը զարգունայ, քանի անտեսական և քարտական ճգնաժամերը շեշտուին։ Մարքսիզմը՝ փոխանակ սենեկային «սիսթեմարար»ներու կողմէ յացուած կամ հաւարուած պայքարի ձեւեր սովեցնելու զանգուածներուն, ընդհակառակը՝ ինքը՝ զանգուածներու գործնական դպրոցին կ'աշակերտի, եթէ կարելի է այդպէս ըսել։

Բ.) Մարքսիզմը կը պահանջէ՝ պայքարի ձեւերու հարցը նկատի առնել բացարձակապէս պատմական հայեցակէտէ։ Պատմական հօմեր պարագաներէ անջանուն դնել այս հարցը (*) կը նշանակէ տիալերիկ մարերիալ իզմի այբուբէնը չի դիտնալ։ Տնտեսական բնաշրջման զանազան շրջաններուն, նայած պայմաններուն և քաղաքական կացութեան, նայած ազգային զարգացման ասի-

նանին եւ բարիերուն, (**) պայքարի այս կտմ այն ձեւը՝ կը ներկայանայ առաջին գծի վրայ ու կը դառնայ գերակշիռ, միեւնոյն ատեն փոփոխելով երկրորդական կամ օժանդակ ձեւերը։ Առանց մանրամասնորէն քննելու իր զարգացման տուեալ շրջանին հասած տուեալ շարժման քօնքրէթ դրութիւնը, պայքարելու այս կամ այն եղանակի մասին՝ հասաւատական կամ ժխտական պատասխան տալ, կը նշանակէ բոլորավին հեռանալ մարքսիզմէ։

(Ենին, pages choisies, T. H. P. 240-242)

* * *

Վերջացնելու համար մեր այս բաժինը, Լէօ-ի գրքին էջերով միասին պարզ նմոյշ մը տանք Հեղինակի անկաղապար գաղափարներուն։

1. — էջ 146 — Հնչակը հայ տարեգրութիւնների մէջ խոչընոր, գարագլխային նշանակութիւն ունի։

2. — էջ 146 — Հնչակը՝ անհուսընթաց մի նորութեան հանգամանքը չունի…

3. — էջ 147 — Հնչակը՝ նոր, իր նմանը չունեցած երեւոյթ էր…

4. — Նոյն էջ — ինչ էլ տսելու լինենք, Հնչակն է որ սկսել է թոթուլել «սոցիալիզմ», «կապիտալիզմ» համամարդկային գերմիններ…

5. — Նոյն էջ — Այս բոլորը՝ շատ լուր, շատ նոր, անուրանալի ծառայութիւն էր… հայ ժողովրդական գործին դրական շինարար մի ծառայութիւն։

6. — էջ 148 — Հնչակի նոր մատերիալիստական լիզուն արժէքաւոր մի ստացուածք էր հայ մտաւոր անդաստանում։

7. — Նոյն էջ — Եթէ Հնչակը մնար լոկ մի գրական աշխատանք, կը լինէր ճիշդ որ մի գրական խոչըն երեւոյթ։

8. — Նոյն էջ — Հնչակը մի անկախ հասարակական շարժում չէր…

9. — Նոյն էջ — Հնչակի վրայ բարդւում է անհուն չափերով ծանր մի պատախանատութիւն՝ երկու միլիոն Թիւրքանայերի ոչնչացման մէջ։

Ծանօթ:— (*), (**):— Այս հասկացողութեանց հակառակն են եղուծ միբէ հնչական Կուսակցութեան Պայքարի ձեւերը։

Երկու երեք էջի վրայ գտնուած այս խօսքերու բազդատութիւնն ու մեկնութիւնը կը թողում ընթերցողին, բոյց կը խնդրեմ մասնաւրապէս կողք կողքի դնել վերեւի թիւ 5 և թիւ 9 հատուածները, որոնց առաջինը երկինք կը հանէ, իսկ երկրորդը կ'իշեցնէ գժոխք . . . :

IV

Եթեմ պատասխաննք Լէօ-ի քննադատութեան հիմք կազմող փաստերուն ալ:

1.— Ակտումական գաղափարատարածութեան ջատագով Լէօ ուղած է խաչել Հնչակեան կուսակցութիւնն ալ միւս կուսակցութիւններու կարգին, որպէս ֆանտասիկ աղջայնամուլ: Ինչո՞ւ կամ ի՞նչպէս: Փաստ չունի տուած այս մասին, բայց կը պարսուէ «Հնչակ»-ը, անոր համար որ Լէօ-ի իրեն նման, գաղափարատարած և ակտումական չի մնալով, իջած է պայքարի կրկէս: Ասանկ անհեթեթութիւն, մի՛ միայն պուրժուամիտներու յատուկ է . . . ընդհակառակը, Հնչակեանութիւնը իրեն պատիւ կը համարի որ, իր քննադատի նման լման կէս դար սպասած չէ, գատապարտելու համար ա posteriori ֆանտասիկ աղջայնամոլութիւնը, այլ ճիշդու ճիշդ գայն կանխելով. Թրքահայաստանի տարերային պոռթկումն եղող ապստամբութիւնները (յեղափոխութեանց սովորականութիւնները կ'ուղեմ ըսել), միջավայրի և պայմանների թուլարած չափավ և աստիճանաւ, սոցիալիստական ուժեղ հաւնին մէջ ըերելու և պահելու կանխահոգութեամբ իջած է անմիջապէս գործնական ասպարեզ. որպէս անձնազոհ ուղղափառ մարդիկը՝ իր մարքսիստ գաղափարաբանութեան, առաջին իսկ օրէն՝ արհամարհելով պուրժուամեկերաւ-պահպանողական ամեն ահսուկի պարսու և հաւածանք:

Մի անդամ ընդ միշտ ըսենք թէ մինք այլամերօքէն պընդողներէն չենք որ, Հնչակեան կուսակցութեան դրօշին առկ գործողներ չեն եղած ընաւ, որոնք ծրագրի և սկզբունքի, ու նոյն իսկ պաշտօնական որոշումներու հակառակ. պատահական և պատհապաշտ սխալներ, թերացումներ չեն գործած, սխալներ՝ այս, հայրենասիրական կամ աղջասիրական, բոյց ո՛չ երբեք ազգայնամոլ որոնք հետեւանք են յաձախ մասայի, զանգուածի աղիտութեանն ու ինքնաբուխ անթուսիրզմին, և որոնցմէ զերծ չէ եղած

ամեն ընկերային շարժում:

2.— Լէօ, բառերու կամ տերմիններու նմանութեան վրայ հիմնուելով միշտ, թրքահայ յեղափոխութեան լծուած մարմիններու՝ Թիֆլիսի «Պատասխան Հայրենեց»-ի (1881), Մարսէլէն սկսած «Արմենականութեան» (1885), Լուսանի «Անկօ-Հայկական Կոմիտէի» (1887), ոչ-ընկերվարական շարժումներուն միջոց ծառայեցուած փրովականի և ազիտացիալի արտաքին պատեանը միշտ այն փաստ առնելով, իրաւունք ունենալ կը կարծէ վճռելու թէ, Հնչակեանութիւնն ալ, ի բաց տոեալ «Հնչակ»-ի մարքսիզմը կամ ընկերվարութիւնը, եղած է այդ մարմիններու յար և նման («), քանի որ ան ալ՝ միեւնոյն անուածմբ կոչուած միջոցներով գործած է, և քանի որ ան ալ՝ իրացուցած է ա) գիւղական համայնքի, բ) ժողովուրդին գնալու, գ) ապոտամբարարութեան, և դ) ահաբեկչական ձեւերը:

Եթէ Լէօ-ի անտրամաբան տրամաբանութեամբ ուղէինք պատասխաննել, կրնայինք ըսել թէ այդ տեսակ մեկնաբանութեամբ և նմանաբանական (tautologique) փաստերով, կարելի կ'ըլլար գատապարտել և Համայնավար կուսակցութիւնը, բան մը որ անշուշտ համելի պիտի ըլլար մեր քննադատին ալ:

Զի շեղելով սոկայն մեր բանաւոր և անաչառ մեթոտէն, առարկայական վերլուծութեան ենթարկենք Լէօ-ի այս փաստերն ալ:

1.— Գիւղական Համայնքի ձեւը, Հնչակեանութեան կողմէ իրը վերջնական և հիմնականորէն ընկերվարական կարգ ընդունուած և քարոզուած ըլլալ ներկայացնելու կը ճգնի Լէօ (ահս էջ 150-2): Ի՞նչ որ ապացուցանելու համար, ո՛չ թէ Հնչակեան ծրագրին կը զիմէ, այլ կ'ընարէ, ըստ իր բարի սովորութեան, մանուածապատ ձամբայ մը, — քանի որ սուս նարատնիկութիւնը համոզուած է որ ընկերվարութիւնը կրնայ իրականանալ առանց կապիտալիստական ֆազէ անցնելու թուսիան, և քանի որ Հնչակեան կուսակցութիւնն ալ ինքզինք՝ սոցիալիստ յեղափոխական կը կոչէ ինչպէս սուս նարատնիկութիւնը, ուրեմն Հնչակեանութիւնն ալ կ'ընդունի նմանապէս թէ, թրքահայաստանի մէջ, նոխ քան կոտպիտալիզմ կարելի է հիմնաւորել և տեւականացնել Գիւղական Համայնական գրութիւն:

Այս գաղափարաբանական լուրջ հարցի մասին, Հնչակեան դաւանանքի մոլորութեան իրը ապացոյց փաստ, Լէօ գրեթէ ամբողջութեամբ կ'արտագրէ «Հնչակ»-ի սկզբնական թիւէ մը. «Նոր

Հոսանք» վերտառութեամբ յօդուած մը :

Այդ յօդուածի նպատակն ու ոճը՝ յայտնապէս կը ձգտի սոցիալիզմի մասին հասաքրքրութիւն և ողեւորութիւն ստեղծելով, Հայաստանի գիւղացիութիւնը թէ՛ անտեսական և թէ քաղաքական հողի վրայ համագործակցութեան և կազմակերպուելու հրաւիրել։ Տեսէք թէ՛ ի՞նչ կ'ըսէ «Հնչակ»-ի յօդուածադիրը՝

«Եւրոպական ժողովուրդներն անցնելով կեանքի զարդացման զանազան ֆազիսներ, իրերի ընթացքի զօրութեամբ, բնական կերպով և կել հասել են այդ կէտին՝ սոցիալիզմին։ Եւ նրանք հասել են սոցիալիզմին կապիատիստական արդիւնագործութեան շրջանից, Փազիսից յետոյ։ Այդ Փազիսի մէջ հայ ժողովուրդը դեռ չի մտել և եթէ վաղ թէ ուշ այդ քայլն էլ անէ, դա կը լինի, բացի ուրիշ ներքին պատճառներից, նոյնպէս եւրոպական կապիատական արդիւնագործութեան արդեցութեան շնորհիւ»։

Իրաւ է թէ, այս բացարութեամբ չի բաւականանար «Հնչակ»-ի յօդուածադիրը, և գուցէ իր անհատական հոմոզումն ըւրացով՝ զարդարաբանական մոլար կարծիք մը կը յայտնէ թէիւ, բայց երբոր կը կարդանք անմիջապէս աւելի ընդարձակօրէն շարունակութիւնը իր յօդուածին, կը տարուինք իրաւամբ խորհելու թէ, գիւղացիական մտանութեան արդէն իսկ ճակատագրական (fataliste) անշարժութիւնը (inertie) նկատի ունենալով ալ կրնայ կամաւրապէս գործած ըլլալ այդ միջնորդեալ կարձառօտ սխալը, փրոփականատի գիւրութեան համար։ Եւ ինչպէս պիտի յայնուի քիչ յետոյ, մի անգամ եւեթ սպրդած այդ սխալ մեկնութիւնն ալ, որուն վրայ կը հիմնուի լէօ, ինքն ալ կ'ընդունի թէ «Հնչակ»ը իր յաջորդ թիւերով կ'ապացուցանք ներքած ու մերժած է։

Գոյլալ յիշեալ յօդուածադրի հանել ուղած հատեւութեանց և գործնական առաջարկութեանց, կը կարդանք այսպէս՝

«Յայտնի են հայ գիւղական համայնտական կարգերը, հողատիրութեան կոմունական կերպերը։ Հին ժամանակներից ժառանգած այդ մեծ հարասութիւնը՝ գիւղական համայնքը կոչւած է տպագյում մեծ գեր խողալու ժողովրդի բարօրութեան գործում՝ ստանալով այժմեան ձեւ ու կարգերից անհամեմատ լոյն, անհամեմատ կատարելագործուած կերպարանք»։

«... Անհատ գիւղացի սեփականատէրը մենակ անկարսղ է լինում գիմանալ կառավարութեան կեղեքումներին ու ծանր հարկերին։ ... Եւ արդարեւ իր կացութեան ներկայ պայմաններում անհատ գիւղացի հողատէրն ուրիշ միջոց չունի գիմանալու կա-

ռազմարութեան հարստահարութիւնների կամայականութեան առջև, եթէ ոչ նոյնիսկ իր շահերի տեսակէտից, միանալ մի միայն համայնքին, աւելի գիմացկուն լինելով իրեն հաւաքական ուժու»։

«... Սոցիալիզմի ամենազլաւոր պահանջն է՝ գարձնել հանրական, հաւաքական, հանրածովովովային սեփականութիւն արդիւնագործութեան ամենաշանաւոր գործիքներից մէկը — հողը։

... Հայաստանում սոցիալիզմն այդ կողմէից կարող է յայտնել ժողովրդի իղձերի ու ձգտումների համապատասխան մի կացութեան կերպ»։

Մեր քննադատի համար արդէն զուտ գաղափարաբանական սխալ հասկացողութիւնը չէ կարեւորը, այլ այս մէջը երբումներով կ'ուզէ հաստատել իր սիրական թէզը — Հնչակեանութիւնը անպատճառ Նարունիկներու հնատեւորդը ցցունել։ Բայց զանց կ'առնէ անգրագունալ Հնչակեանութեան կողմէ գիւղացիական հարցի քաղաքականի վերածման կէտին, որը Նարունիկական սկզբունք չէ եղած։

Ասկէ զատ, Հնչակեանութիւնը իր իւթօփիկ սոցիալիզմովը՝ Նարունիկութեան «հարազատ հողեղաւակ»-ը ցցունելու իր յամառութեանը մէջ, կը մոռնայ իր իսկ գրիչէն հոսած տեղեկութիւնները և կը գործէ այս տաթիւ ալ մի ուրիշ հակասութիւն, ըսեւով թէ զոնէ մուսուխոյ ինքնատիպ գիւղական համայնքի նման բան» դոյտութիւն ունեցած ըլլար թիւրքահայաստանում... , և կը ծաղրէ «սոցիալ-ուստապիստ» Հնչակեանութիւնը՝ որպէս «Զուլունդիայի կամ Հրոյ երկրի» մասին չափ անդամ ծանօթութիւն չունեցող հայ գիւղական կեանքէն (առև էջ 152), մինչդեռ բազմահմատ լէօ-ի գրիչը՝ իր միեւնոյն գիրքի էջ 42-ի ներքոյ տողած է՝ «ինչպէս յայտնի է, «համարական սիստեմը՝ բղխում է համայնտական հողատիրութիւնից։ Ուրեմն, ճորտատիրական թիւրքահայաստանում, ինչպէս էր նաև Ռուսաստանում, պահում էր համայնական հողատիրութիւնը»։

* * Ինչպէս քիչ տուած յիշեցինք, լէօ՝ ինքն ալ կը խոստավանի թէ «... Ժիտել չէ կարելի, որ սոցիալիստական մտքի Ժընեւեան յիշաշրջումը բոլորովին աննկատելի չմնաց Հնչակականութեան համար։ Ազգեցութիւնը նկատելի եղաւ թէեւ բաւականուշ, բայց նկատելի եղաւ։ Այսպէս, 1891-ին «Հնչակ»-ի սոցիալիստական կամացինքին... գիտէին, որ մեր երկրի զարգացման, առաջադիմութեան զլիաւոր պայմանը խոշոր կապիտալիստական արդիւնագործութիւնն է և հայ ժողովուրդը միայն այդ անտեսական ձեւ

ւի մէջ կարող է գտնել իր ուժն ու զօրութիւնը (Հնչ. № 15) . . . գիտէին, բացի այդ բոլորից, և աւելին, այն, որ անհասատա է ռառս նախկին յեղափոխականներից թէսրիան գիւղական հոմայնքի և համայնտական հողատիրութեան կատարելիք գերի մասին (Հնչ. № 14): Այսքան բան էին սովորել տռաջին Հնչակեան գաղափարախոսութիւնները: Եւ էլ աւելի շատ բաներ էին սովորել, որին այն՝ որ Կարլ Մարքսի գպրոցը գիտութեան վերջին խօսքն է և նրան պիտի հետեւէր հայ յեղափոխականը (Հնչ. № 16): (Էջ, տես էջ 153):

Ուրեմն Էջո չունի տռարկութիւն «Հնչակ»-ի գաղափարաբանութեանը դէմ . . . միայն թէ 1891-էն սկսեալ, որով նախ քան այդ յեղաշրջման կատարութիւնը (1887-8-1891), երկու երեք տարի, «Հնչակ»-ը՝ իբր թէ համամարքսիստ եղած ըլլալու կասկածը կամ ենթադրութիւնը կ'ուղէ ծնուցանել կամ թելադրել ընթերցողին, տռանց հաստատելու:

Անշուշտ, գժուար չէր, ընդհակառակը շատ փափաքելի որ «Հնչակ»-ի սկզբնական մի քանի տարուայ հաւաքածոյն կարենար փաստեր ներկայացնել ի նպաստ իր այդ կասկածել տալ ուղած ենթադրութեան, միայն թէ եթէ գոյութիւն ունենալին անոնք . . . :

Գլխաւոր հարցը սակայն Էջո-ի համար, գաղափարաբանական նրերանգութեանց մէջ չի կայտնար բնաւ, այլ Հնչակեանութեան նացիոնալիզմին մէջ:

Տեղին է ուրեմն որ, այդ մասին տաճք հոս ջախջախիչ փաստ մը, զոր զանց ըրած է նկատել մեր քննադատը:

«Հնչակ» 1889 № 1-էն՝

«Հայկական յեղափոխութեան նպատակը չի կարող լինել ո՛չ առզգային վերածնութիւն» և ո՛չ էլ «ազգային անկախութիւն», որոնք յայտնուում են մութ խօսքեր . . . : Մէկ անդամից ընդ միշտ պէտք է իմանալ, որ յեղափոխութեամբ պիտի ձգտել հայ ժողովրդի կացութիւնը դնել բաղաբական եւ սոցիալիստական այնպիսի պայմանների վրայ որ իսկապէս կարողանայ նպաստել նրա լիս կողմանի ու կատարեալ զարգացման ու բարօրութեան: Յեղափոխութիւնների նպատակի նիմքը պիտի է լինի դա եւ մի միայն դա:

Բ.) Ֆողովուրդին մէջ զնալ եթէ ըսել կ'ուղուի որ, ո՛չ թէ գիւղացին այլ պրոլետարիստին մէջ երթաւ կը յանձնաբարէ մարքսիզմը, մինչդեռ Հնչակեան կուսակցութիւնը՝ Թրքահայտաստնի մէջ պրոլետարիստը զանց առնելով, դիմած է ժողո-

վուրդին, քարոզելու և կազմակերպելու հոմար, շփոթ և դիտումնաւոր ձեւ մը կ'առնէ, իսկ եթէ աստվ՝ Էջո կ'ուղէ հասկցնել որ Հնչակեան յործունելութիւնը անժամանակ էր, քանի որ պրոլետարիստ չի կար գեռ և հետեւաբար սոցիոլիզմի քարոզութեան յարմար հող չի կար, եւալին, պատամութեան պրոցեսին վրայ որոշ գաղափար կազմած ըլլալ կը նշանակէ: Վերջապէս, ի՞նչ ալ հզած ըլլայ Էջո-ի ըմբռնումը, մեր պատասխանը պարզ է և յըստակ:

Երբ ճարտարարուեստի չգոյութեան կամ երկրին զարգացման յետամացութեան պատճառու, գիտական առումով պրոլետարիստի գեռ եւս չի վերածուած բնակչութիւնը՝ ժողովուրդը կամ գիւղացիութիւնը, գժգոն՝ տիրող ճորտոյին կամ աւատական րեժիմին, գժգոն՝ համատարած անիշխանութիւնն, գժգոն՝ հարըստահարութիւններէն և բանութիւններէն, գժգոն՝ ամեն տեսակի կեղեցումներէն և պատուոյ ու ազատութեան բանաբարութիւններէն, կը զարթնու՝ կը սկսի խլրտիւ, ըմբռնանալ ու գիմադրել, մէկ խօսքով՝ ապստամբիւ, և երբ մանաւանդ այդ ապստամբական շարժումները՝ նեղ ազգայնական հունի մէջ բորբոքելու և յաւերժացնելու նուիրուած մարմիններ կան — ի՞նչպէս կը խօստվանի ինքն եւս —, ըսէ՛ք, խնդրեմ, ի՞նչ ընելու էր մարքսիստ յեղափոխականը: Զեռքերը ծալլած նստիւ, ըսելով թէ գեռ պրոլետարիստ չի կայ և հետեւաբար ո՛չ ալ ինձի անելիք գործ, թէ չէ՛, ֆէտալիզմի և միլիթարիզմի դէմ ինքնաբերաբար կոռուիլ սկսող այդ տարերաբին նոսանքին աշակցիւ, տկարացնելու համար հետզհետէ բռնատիրութիւնը, որպէս զի ճամբար բացուի ընկերացին զարգացութիւնը և ուժերուն տուջեւ:

Եւ Հնչակեան կուսակցութիւնը՝ Թրքահայտաստնի մէջ, իր կեանքը՝ այդ բազմից ապերախտ աշխատանքին նուիրելուն համար մեղադրուի, ան ալ ՀՕԿ-ի դրամալ հրատարակութեան մը մէջ, իրաւ որ հեղնութիւնն է Մարքսիզմի, և Լենինիզմին որ շուրջ կէս գար ետք, տակաւին կը կրկնէ իրաւամք — «Փաղութներու մէջ էմբերիալիզմը կամ կապիտալիզմը ակարացնելու ձըգատող ամեն ըմբռատութիւն, թէ իսկ աւատապետներու կողմէ սարգուած ըլլալուն անոնք, պէտք է քաջալիրել և օգնել անոնց . . . :

Գ.) Ապատաբարարութիւն (Քունքարիզմ):

Ըմբռատութիւնը՝ գիտակցութեան զարթնումի բնազդական խլրան է: Կրնայ ըլլալ որ ընկերոյին-քաջալիստական կեանքին համար օօղով (Ճօշէ) գորաւոր եղած ըլլայ այս միջոցը, բայց երբ

ախտը զսր կ'ուզենք բառնով, թումբը զսր կ'ուզենք խորառիկել որպէս զի մաքուր հասանքը գայ ողողել հետզհետէ, և երբ չի կոյ ուրիշ ճար, ի՞նչ, Մարքոփոլմը պիտի պահանջէր որ ձեռնածա՞լ մնան մարդիկ, որպէս զի Թրքանայ գիւղացիութիւնը՝ իր անասնականի հասցուցած գերութեանը՝ ճորտութեանը մէջ խեղդամահ ըլլայ, վիճակ մը՝ զսր բարեթախառնար նկարագրած ալ է ինքը՝ լէօ եւս:

Զէլթունի և Սասունի ինքնարերաբոր սկսած, Լէօ-ի առութեամբ՝ պատահական ապստամբութիւնները, Մարքս և Լինին պիտի ուզէի՞ն որ այսպահուէին, մարել խեղդել ջանացուէին, փոխանոկ պահածացուելու և մատերիալիստական հասկացութեամբ պատամական ուղիղ հունի մէջ բերել աշխատառուելու այնպէս ինչպէս ըրած է Հնչակեան կուսակցութիւնը, որուն համար կ'այցանուի սուկոյն քննադատ լէօ-ի կողմէ:

Լինին՝ իր «Երկու թաքթիքներ» դրութեան մէջ կ'ըսէ՝ Ապստամբութիւնը ըստ ինքեան, ամբողջ ժողովուրդին կողմէ միաձեւ, ամենայարմար և ամենն կորովի «պատասխանն» է առ կառավարութիւն:

Դ.) Անարեկչուրիմն (Տերրորիզմ): Թեր կամ դէմ ո՛չ մէկ արտայայտութիւն կ'ընէ լէօ, այլ Հնչակեանութիւնը՝ Նարունիկութեան «հոգեգաւակը» ներկայացնելու համար միայն կը յիշատակէ գործունէութեան այս միջոցն ալ, առանց սակայն առ այն առարկայական ո՛եւէ փաստ կամ դէպք մատնանչելու:

Լէօ-ի այս առարկայական զանցառութեան պատճառն ալ ուրիշ կուսակցութեան մը հասցէին վիրաւորանք ընել չուզելու փակլանկատութեանը վերագրելով, սա չափը միայն աւելցնենք որ Հնչակեան կուսակցութիւնը՝ սկզբունքով, դադափարարանական համոզումով, դէմ ելցն և անհատական տերրորին:

* * *

Բաինք արդէն թէ լէօ-ի բուն նպատակը՝ ո՛չ թէ Հնչակեանութիւնը որպէս հակամարքսիստ ներկայացնելն է՝ գաղափարապաշտ քննադատին համար մէծ ալ կարեւորութիւն մը չունի Մարքոփոլմը, — այլ անտրամաբան արամաբանութեամբ մը եզրակացնել թէ՝ Հնչակեանութիւնն ալ որպէս հարազատը Նարունիկութեան և առասական սացիալիզմի, եղած է աղջայնամոլ և սոցիալիզմը՝ մենականօրէն ծառայեցուցած է Նացիոնալիզմի:

«... ի՞նչ որ ծրագրւել էր Թիւրքաց Հայաստանի համար, ծրագրւել էր «առևո նախկին յեղափոխականների, այսինքն Նարանիկների գաւառնանքի վրայ, և նոր, մարքսիստական ըմբռանումներին յատկացւում էր Նարունիկական սկզբունքները հաստատելու և նւիրագործելու ծառայական զիրքը՝ «Հնչակ»-ի հիմնադիրները, Հայաստանի համար յեղափոխական ծրագիր մշտկողները, շարսւնակում էին իրենց անւաննել «սոցիալիստ յեղափոխականներ», և այս խոկոպէս այսպէս էր, չնայած այն մարքսիստական քղամիտին, որի մէջ փաթաթիւնը նրանք երբեք խոտելի չնն համարելու»: (տես էջ 153):

Հսու կ'արձէ որ փոքրիկ շեղում մը ընելով, անդրադառնունք անգամ մնեւու նարունիկութեան, որու մասին լէօ-ի տուած սահմանումը արձանագրեցինք արդէն մեր տուածին էջերուն մէջ:

Լինին եւս, իր երիասարդութեանը, Նարունիկ ակումբներու մէջ եղած է, բայց շուառվ բաժնուուծ է անսնցմէ ու քըննագատած անոնց հակամարքսիստ շեղումները: 1882-էն սկսեալ, գաղափարաբանական տեսակէտն, Նարունիկներու և մարքսիստներու միջնեւ պայքարը չափազանց կը սաստկանուց: Կար այլամերժ անհաջառութիւն նաև բաքրիմի հայեցակէտն Ապատամբութեան և տերրորներու մասին, բոյց լուսանցեակ մարքսիստ գրողներու վկայութեանց համաձայն, «Լինին ընդ միշտ յարգանք ունեցած է անոնց հերոսներուն և տերրորիստներուն», մինչդեռ մեր պատմաբան լէօ՝ Զէլթունի և Սասունի հերոսներուն դէմ չի խնայեր իր մազը թափել: Այս չէր սակայն մեր ընելիքը, այլ Նարունիկութեան դէմ գաղափարաբանական կատաղի պայքար մզող Լելինին հեղինակաւոր վկայութեանը դիմել Նարունիկներու իսկութեանը մասին, որպէսզի հնար ըլլայ բազուտուել Հնչակեանութեան ծրագրի հնատ:

«Ի՞նչ կը հասկնանք Նարունիկութիւն ըսկելով, կ'ըսէ Լինին: Նարունիկութիւնը (populisme; ժողովրդասիրութիւն) իմացումի, հասկացուութեան սիստէմ մըն է հետեւեու երեք կէտերով զառարուշող. ա) Կապիտալիզմը նկատել իբր անկարմի կամ յետպիմական երեւոյք նուսիոյ համար: Հետեւարար ջանալ «կասեցնել», «թումբ կամոցնել» կապիտալիզմին դէմ, չի քայլացելու համար Ռուսիոյ գիւղացիական համայնքը և կրօնական զգացումը, և նըման յետաղիմական այլ ողբեր բ) Ռուսիոյ սետեական րեժիմն ընդհանրապէս, իսկ գիւղացիութեան համայնական եւ համազորակցական գրութիւնը մասնաւրապէս յայտարարել որպէս ինքնատպու-

քիւն: զ) Մաւորականներու եւ իրաւական ու բաղամական հաստատութեանց, կապակցութեանց ժիսում, որով ընկերային գործօններու մասերի լիսաւական ո՛ւրէ բացարութիւն չունինաւութիւն, Նարուսնիկները կ'ստիպութին մատուրականութեան վերագրել «պատմութեան ընթացքը փոխել առալու» կարսդ ուժ մը»:

Լենինի այս վերջին մասը՝ չի՞ յիշեցներ արդեօք ընթերցողին, Լէօ-ի «հաստրակական անկախ շարժում»-ի, ինչպէս նուև «Հնչակ»-ի համար փափաքած զուտ հրապարակախօսական մնալու գնահատական առղերը, որոնք՝ ինքնին իսկ լրիւ կ'ապացուցնեն Լէօ-ի իսկական Նարուսնիկնան գաղափարաբանութիւնը և հետեւթեար հակամարքսիստ ու հակալենինական մը ըլլալը:

Հոգ չէ, ասիկա՝ ո՛չ առաջինն է և ո՛չ ու վերջինը Լէօ-ի անկաղապար գաղափարաբներուն:

* * *

Գոտնք այլեւս, մեր քննադատ Լէօ-ի բուն նպատակին կամ իր ստուար հաստորավ առաջադրած թեզի պաշտպանութեանը ձառնացնել ուղուած ամենագլխաւոր փաստին:

Մեր ընթերցողներէն անոնք, որոնք Լէօ-ի խնդրոյ առարկայ գիրքը կարգալու գրքագրութիւնը չեն ունեցած, որպէս զի կարենան լրիւ գաղափար կազմել անոր չնաշխարհիկ արտմաբանութեան վրայ, կարդանք իր վերջին գորաւոր փաստերութիւնն աւ:

«Իրանց սեփական սանդծագործութեան ինքնուրոյնութիւնը հնչակեան սոցիալիստները ցուցագրել են միայն մի անդ՝ իրանց ծրագրի և նրա իրագործման եղանակների մշակման մէջ։ Այստեղ, ճիշդ որ, մենք կանդիսում ենք մի քննութեան առջև, որ արտայաշտում է, եթէ կամենում էք, նոյն իսկ լայն չափերով։ բացի այդ երկերեանի մի Յանոս ծննդու ինքնուրոյնութիւնն է։ Այդ ծննդի մէջ ժամանակն էր, որ վերցնում էր իրենը։ Եթէ մի կողմից, այն ժամանակն էր, երբ համաշխարհային սոցիալիստական շարժումը բնական ընթացքով ուժեղ արձագանքներ էր տուիս հայ մտաւորականութեան որոշ շրջաններում, միւս կողմից այդ այն շրջանն էր, երբ հայ կղերաբուրժուական Նացիոնալիզմը հասել էր իր մոլեգնութեան գաղափնակէտին։ Եւ ահա այդ երկու ոլուրիմ հականեաներին հնչակականութիւնը ամփոփում է իր մէջ, մէկին առալ մօսակայ նպատակ, միւսին՝ նեռաւոր նպատակ անունները»։ (տես էջ 154):

Եւ Լէօ՝ այս անդամ իր որսը ձեռք ձգած ըլլալու գոհունակութեամբ, միեւնոյն էջի վրայ կ'արտադրէ Հնչակեան ծրագիրէն համեւեալը՝

«Եօսակայ նպատակը կայանում է հետեւեալում, — Յեղափոխին և ոչնչացնել միապետական կարգերը, փրկել հայ ժողովրդին իր ստրկական դրութիւնից, տալ նրան քաղաքական կարելիութիւն միջամտելու քաղաքական գործերում։ վերացնել այն խոչընդուները, որոնք արդելք են լինում նրա անտեսական զարգացման, առհաստարակ նրա կուլտուրական առաջադիմութեան, ստեղծել քաղաքական պայմանները, որոնք աշխատաւոր դասակարգելով արայցայտելու իր ձգաւմներն ու պահանջները, աւելի և աւելի բարելաւելու աշխատանքի ծանր պայմանները, գասակարգացին գիտակցութիւն ձեռք բերելու և կազմակերպելու իրրեւ քաղաքական մարմին ու դիւրացնելու նրա այն բոլոր հասարակական ջանքերը, որոնք պէտք է ամեն արամադրելիք հասարակական պայմանների միջոցով նպատական նրա առաջխաղացութեան գէպի հեռաւոր նպատակը»— (Ծրագիր Հնչ. Կուսակցութեան, Խոնան. 1897, երես 5-7):

Եւ յազթական շեշտով մը, ահոնէ՛ք թէ ի՞նչ կը պատգամէ Լէօ՝ ա)։— Մի սոցիալիստական կազմակերպութեան համար կարող էր լինել մի ծրագիր, մի նպատակ թէ ներկայի և թէ ապագայի, թէ մօտիկութեան և թէ հեռաւորութեան մէջ՝ սոցիալիզմը, և միայն այն» (տես էջ 154):

Եթէ Լէօ՝ թէորիայի և թաքթիքի մասին դպրոցական աշակերտի մը չափ գոնէ գաղափար ունենար, այսպիսի անհեթեթպատգամ չէր որոսարի ի՞նչ կ'ուզէ ընել Լէօ, ո՞վ կ'օսէ թէ՝ տան մը վերնայարկը բարձրանալու ծրագիրն ու նողատակը ունեցողը, երկու տարբեր նպատակի ծառայած կ'ըլլայ, երբոր Լէօ-ի նման խելանա գրագէտ մը պարզէ կամ հասկցնել ուզէ թէ տառնց սանդուխի չէ կարելի հասնի կամ իրազործել տան վերնայարկը բարձրանալու նպատակը, նպատակ որ առաջին քայլեն սկսեալ մինչեւ վերջինը է և կը մնայ նոյնը. այն է՝ բարձրանալ վերնայարկը։ Ի՞նչ ընել սակայն, երբ ոյդ սանդուխը երկար է շատ երկար, որովհետեւ չէնքը շատ բարձր է։ չըսկ՞ արդեօք որ մատառ մատանդուխէն պէտք է վեր ելնել . . . թողունք այս մանկավարժական բացարարութիւնը՝ ի պէտք Լէօ-ի, և շարունակենք հասարակագիտականը։

Մատերիալիստ յեղափախական տիալէկթիկայի, պատմու-

թեան մատերիալիստ հասկացողութեան ծանօթ ամեն դաշտի ամեն գաղտփառաբան՝ թիտէ թէ ի՞նչ է «պատմական ընտաշը ումի առարկայական տրամաբանութիւն», ի՞նչ է «պայքարի ձեւերը բացարձակապէս պատմականօրէն ըմբռնելու հրամայականը», ի՞նչ է «տուեալ ժամանակի որոշ իրազութեանց այսինքն կենդանի իրականութեան պահանջք կամ արժէքը» ըսուածը:

Վերջապէս, պատմութեան զնացքին վրայ մահանեխի չափ իմացում ունեցող մը, երբեք պիտի չամարձակէր ըսել թէ Հնչակեանութեան ծրագիրէն վերեւ նոյնութեամբ արտադրուած «մօտակայ նպատակ»-ի յատակ բովանդակութեան մէջ կրնայ ամփոփուած ըլլալ «հայ կղերա-բուրժուական նացիոնալիզմ»:

Թէեւ իր կարգին քիչ վարը պիտի տանք կենինի մէկ գըրութիւնը ի մասին «մօտակայ նպատակ»ին ուղղակի, բոյց աւելորդ չենք նկատեր ծանօթացնել մեր ընթերցողին հետեւեալ մէկ քանի համառօտ կարգախօսներն ալ, դիւրացնելու մեր քննադատութիւնը դիմորոշելու փափուկ գործը:

— «Ազգային շարժման նւասացում:

«Ազգ. ամեն հարստանարութիւն պատճառ կ'ըլլայ ժողովրդի լայն խուերուն մէջ հակազդեցութիւն մը ստեղծուելուն. ազգայնօրէն հարստանարուած ժողովուրդի հակազդեցութեան ձգառումը կ'ըլլայ ազգ. ապստամբութիւն: Եթէ նկատենք թէ յաճախ հարըստանարուած ազգերու պուրժուազիան՝ խօսքով միայն կը մօտենայ ազգ. ապստամբ. հարցին, իսկ գործքովը՝ հարստանարու ազգի պուրժուազիային հետ յետաշրջական համաձայնութեան կուգոյ գաղտնաբար ընդդէմ իր ժողովուրդին. այս պարագային՝ մարքսիստ յեղ. քննադատութիւնը՝ ո՛չ թէ ազգ. շարժման դիմ, այլ այդ ազգ. շարժման նւասացման և անհշան ծեծկութիւնը մէջ վերածման դէմ պէտք է յարձակի, դիւրք բոնէ»:

— «Ժողովուրդներու իմենուման իրաւունք՝ կը նշանակէ պայքար վասն ազգ. լրիւ ազատագրման, վասն կատարեալ անկախութեան ընդդէմ կցումներու, և եթէ ընկերվարականները չեն ուզեր դադրիլ ընկերվարական մնալէ, չեն կրնար մերժել նման պայքար մը իր ամեն ձեւերովը, մինչեւ իսկ ապստամբութիւնն ու պատերազմն ալ մէջը ընդունելով»:

— «Այս կարգախօսները ուղղուած են բոլոր աշխատառութեան, ամբողջ ժողովուրդին: Մեր ծրագրի ռամկարվարական մասովը կը դիմենք մենք մասնաւորապէս բոլոր ժողովուրդնե-

րուն, և այս պատճառու ալ, ծրագրի այդ մասին մէջ «ժողուարդ» բառը կը գործածենք»:

— « Ընկերվարականներու պարտաւորութիւնն է քարոզել բացարել զանգւածներուն թէ իր յեղ. փրոփականտան և զանգւածներու յեղ. գործունէութիւնը, մինչեւ ազգ. լուծի վերացման պայքարը ընդդրաժակող ընկերվարականը՝ միապետութեան և կայսերապաշտ պուրժուազիայի տիզմովն ու արիւնովը թաթախուած լաքէի նման չովէն մըն է»:

Լէօ պատմաբանը կը համի՞ իր ս'ր աեսակի ընկերվարական ըլլալն ըսել...:

Բ. պատգամ.— «Եթէ «Հնչակ»-ի գեկավարները մկրտուած լինէին Պլեխանովեան աւազանի մէջ...: Եթէ նրանք լինէին իսկական մարքսիստ սոցիալիստներ, բոլորովին այլ կը լինէր թիւրքաց Հայոստանի վիճակը»: (Տես էջ 152):

Հոս եւս, լէօ՝ իր գաղտափարաբանական աղքատութիւնը կ'ուզէ ծածկել իր սեփական մեթոսին չնորհիւ. այն է շփոթութիւն ստեղծել և նոր հակասութիւններ գործել: Ի՞նչ կը հասկնայ արգեօք, այս անդամ ալ Պլեխանովեան սկզբունքներուն ապաւինելով:

Լէօ՝ Հնչակեանութիւնը կը քննադատէ, որովհետեւ գիւղացիական հարցը այսինքն զուտ անակտուական հարց մը՝ քաղաքական հարցի վերածեր է: Լէօ կը մոռնայ կամ կ'անգիտանայ ստկայն թէ «Պլեխանովեան աւազանի մէջ» մկրտուածներու ծրագիրն ալ՝ գիւղացիական հարցը քաղաքականի վերածած ըլլալով կը զատուգիւած արդէն և կ'ըլլայ հակառակորդ դպրոց՝ ո՛չ թէ միայն ընդուշուի արդէն և ալ կ'ըլլայ հակառակորդ դպրոց՝ ո՛չ թէ միայն ընդդէմ ուսւու հօմօմիաբներուն:

Եթէ Պլեխանովի «Աշխատանքի Ազատագրութեան խմբակ»ի ծրագրերը կարգացած ըլլար լէօ, այս սխալը պիտի չհամարձակէր գործել: Թրքահայերէ բազկացած գաղութահայութեան համար, իրը «արտածութեան ապրանք» գրուած ստուար հատորի Հեղինակը՝ թերեւս խորհած ալ է թէ իր ճոռոմաբանութիւններով կարելի պիտի ըլլայ ծածկել և այս կէտը՝ իր կանխամածեալ փլանին:

Լէօ՝ Հնչակեանութիւնը կը գաղտափարտէ, որովհետեւ իր ծրագրին մէջ նշանակած է մօսակայ և նեռաւոր նպատակ: Լէօ՝ կ'անգիտանայ ստկայն թէ, «Պլեխանովեան աւազանի» մկրտեալներու ծրագիրն ալ ունի նոյն այդ բաժանումը, որով, ըստ լէօ-ի, «Աշխատանքի Ազատագրման» պիտանովեան խմբակն ալ կ'ըլլայ «ազգայնամուլ», «երկերսանի եանուս»:

Աէօ՝ Հնչակեանութիւնը գտատպարտելու իր մոլուցքին մէջ, գանց կ'առնէ յիշել «Պետսանովեան աւագան»-ի յեղափոխուկան գաղափարաբանութեան դիսական արագացափէն եղազ, կամ քաղաքական մարզի վրայ, միւս կուսակցութիւններէ զանազանուելու համար ուժեցած անուանակոչութիւնը — սոյլալ դեմոկրակառակցութիւն:

Այս գիտութեաւոր և հաշուըլած զանցուութեան պատճառն
ալ յայտնուած կ'ըլլայ, եթէ ըսենք թէ, Հնչակեան կուսակցու-
թիւնը գտաւապարաելու համար խոչսր գիրք մը շինող Հեղինակը,
իր ամբողջ գիրքին մէջ, և ո'չ իսկ մէկ հեղ, չի յիշեր այդ բա-
ռը՝ սոցիալ գեմակատ, որ ցայսօր կցուած և անբաժան կը մնայ
չին. Կուսակցութեան:

Յիշենք թէ կենին, սկիզբի օրէն խակ, ուժեղ պայքար մղոծ է ինչպէս Նորոտնիկներու նոյնպէս և եօնօմիաբներու դէմ:

Հնչակեան կուսակցութեան խաղաքական գործունէութեան դէմ ծառացող լէօ, թէեւ ըստեր թէ ի՞նչ ընկելու էր գործնական գետնի վրայ Հնչակեանութիւնը, բայց պհողելովն իսկ գիւղացիական հարցը՝ զուտ տնտեսական կրաւորական դրութեան մէջ պահուելու անհրաժեշտութեան վրայ, եօնօմիքաներու կողմանկից կը դառնայ ինքնարերաբար, և հոտեւաբար կ'ուրա հոկայենինական:

իսկ գտղափարաբանական գետնի վրայ, և էօ պահանջելով որ Հնչւակեան կուսակցութիւնը մնար, որպէս հասարակական անկախ շարժում, բոլորովին ակադեմական կամ հրապարակախօսական, ինքզինքը կը մատնէ արդէն որպէս հակամատերիալիստ և հոգածարքսիստ:

Անշուշտ, և թէ Հնչակեանութիւնը՝ լէօ-ի յանձնաբարած
այս գերին մէջ միտք սահմանափակուած, այսօր, ո'չ է լէօ-ի նման հակառակորդ պիտի ըլլար. որ հարկագրուէր պար-
սուելու՝ քննադատելու և ունեցած զանազան գործ գործադրութելու համար
գայն, իջնել մինչեւ Հնչակեան գիրը եւ խօսքը եւ գործը աշ-
կարայ խեղաթիւրելու աստիճան, և գրելու — «... մի ամբողջ
համահայութիւն (պահարմինիկոմ) որ ողեւորում էր անխորի հայ
ազգասէրներին (կղերական, պահպանողական, լիբերեալ), որոնք
եղբայրանում էին հնչակեան սոցիալիստներին հետ. Ազգայնական
ամբարտաւանութեան եւ մեծամոլուրեան ամենից բարձր աղաղակող
ցայցն եւ այս ծրագիրը (Հնչակեան)»: (Տես էջ 155): (Բնդգծումը
մերն է — Ա. Կ.):

* * *

Մէկէ տւելի պատճառներով, անհրաժեշտ կը նկատեմ, իբր եղբակացութիւն, փոքրիկ քաղաքած մաւելցնել կենինեան պատճառն Pascal-էն, ինչպէս նաև կենինի գրութիւններէն, որոնք պիտի գտն լրիւ լուսաբանել «Թիւրքանայ Յեղափոխութեան Գաղափարաբանութիւնը» ի մէջ խնդրոյ տարկաց գարձուած գլխաւոր հարցերն և հեղինակաւոր վճիռով հերքել Ալօ-ի Հայուկեան Կուսակցութեան դէմ ըրած բոլոր ամբողջանութիւնները:

V.

ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂՈՒԱԾՔ

* * 1810-ի ատենակերը, Հոգային Հարցը կրկին սուր հանգամանք կը ստանայ: Նարութեան Վոլխա կը դրէ՝ «Մուս գիւղացին քրոնիկ յեղափախականութեան մէջ է, և թէ կարելի է ըսկ այսպէս»: Նարութեական իլլիւզիաներէն հայաթափ նոր ծնող սոցիալ-գեներալափան կ'ընդունի պարմռական ապագայ յեղափախական համար գիւղացիին վճռական զործոն մ'ըլլալը: «Եշխատանքի Ազատագրութեան իյմբակը» իր ծրագրին մէջ կը ներմուծէ «Հոգային բեժիմի, այսինքն՝ հոգի վերադասան և համայնացման պայմաններու արմատական վերաքննութիւն»: (*)

Պէիսանովի և Աքսելլոսի տուածնորդութեամբ կազմած
«Աշխատանքի Ազատագրութեան իշխան»-ի սուս սոց-գեմոնկրատ-
ներու տուածին ծրագիրը հրատարակուած է 1884-ին թէեւ, բայց
բուն կազմակերպչական գործունեցութիւնը զարկ կը ստանայ շատ
ուշ, երբոր վերջապէս, 1898 Մարտ 1-ին՝ Մինսկ-ի մէջ տեղի կ'ու-
նենայ սուս սոց-գեմոնկրատ բանասրական կուսակցութեան տու-
ածին Համագումարը։ Զուտ անտեսական պաշքարի և քաղաքական
բարեկարգութեանց կուսակիցներու միջև, գաղափարական տա-

(*) — «Հնչ սկը-ի նախառական քիւերուն մէջ մէկ անգամ եւեր այս հարցին Հնչակիւեանուրիւնը՝ Նարունիկուրիւնը ժամանակակից բարձր քած ըլլալուն համար, Հնչակիւեանուրիւնը՝ Պետքանովիւնը այս ծրառանգութեան հետ կապող Լէօ-ն՝ կ'անջիւտանա»՝ արդեօք Պետքանովիւնը այս ծրառանգութեան գիր:

բակարծութիւնները, ըստ առաջնոյն կը շարունակուին դարձեալ, այնպէս որ Ռուս Սոց. Դհմ. Կուսակցութիւնը կը մնայ գրեթէ անուանական:

Մէկ կողմէն, եօնօմիսները այսինքն՝ զուտ անտեսական պայքարի կազմակից Սոց. Դհմոկրատները, անտեսականէն զատ գրեթէ ամեն պայքար մերժելով, ապագայի կը յետաձգէին նոյնիսկ քաղաքական հիմնական պահանջքները: Յիշեալ եօնօմիսները՝ Դրամագլուխի և Աշխատանքի իրարու դէմ մզած պայքարէն զատ ոչ մէկ բան չի կարեւորելով, համալսարանական ըսկնք հայեցողութեան շարժման, գիւղացիական ինչպէս նուե Զեմլյարվուններու (գիւղական թաղապետութիւն) շարժումներու միայն որպէս կուսակիցներ, գարծնականուն կուսակցութիւնը հակաբացարձակապետական պայքարէն մեկուսացնելու կը յանդէին:

1897-էն սկսեալ, Փեթերսպուրի հրատարակուող Rabotchaya Mysl (Բանւորական Միտք) թերթը, վերեւյիշեալ թեւի օրկաննէր, որ այլեւ բացէ ի բաց խրամառ կը լայնցնէր բանւորներու արհեստակցական պայքարին և ընդգէմ բանակալութեան ընդհանուրով ուժի ամբողջ գեմակրատիայի շարժումն եղող քաղաքական պայքարին միջեւ:

Միւս կողմէ, կային նուե պուրդուտ մտաւորականներ՝ ուրո՞ք երկրին յառաջիմութեանն ու զարգացման առջեւ թումբ կանգնող բանուպետական բեժիմը ատապալելու համար, գլխաւոր ուժ և գործօն կը նկատէին աշխատաւոր գտառկարգը, և այս պատճառու ալ համակիր էին Մարքսիզմին: Ասո՞ք ալ կը խորհին ուրեմն թէ շարժման գլխաւոր նպատակը պէտք էր ըլլալ աւելի քաղաքական քան թէ ընկերային:

Վերջապէս, Ժամանակն էր որ այս հակընդգէմ հոսանքներուն, այս իրերամերժ տարակարծութեանց վերջ տրուէր, և Սոցեալ Դհմոկրատիայի միասնականութիւնը պահելու համար կուսակցութիւնը դրուէր հիմերու վրայ՝ որոշ ծրագրով:

* * 1900-ին, Ենին՝ Սիպերիոյ տքորէն վերագրանալով կը լծուի ահա այդ աշխատանքին: Թէ սկզբունքային և թէ վարչուկան հարցերու տեսակէտէն, կեզրոնական օրկանի մը անհրաժեշտութիւնը դժալով Ենին՝ կ'անցնի Եւրոպա, Պլեխանովի՛ Զասուլիչի՛ Աքսելբուտի, այսինքն «Աշխատանքի Ազատագրութեան Խըմբակօ-ի հետ խորհրդակցելու և կը սկսի հրատարակել Խալրա (Կայձ), շնորհիւ Գերման Սոց. Դհմոկրատներու աջակցութեան, Միւնիս, 1900 Դեկտ.ի վերջին:

(Կայձ-ի այս առաջին թիւի խմբագրականէն —« Մեր անմիջական նպատակներ»—էն պիտի տանք քաղուածքներ):

* * Աւատապետական (Փէստալ) բետքսիոնի շրջանին, Սոց. Դհմոկրատներէն շատեր՝ չընդունելով գիւղացիութեան վերագրուած յեղափոխական գործօնի գերը, չզբաղուեցան բնաւ գիւղացիական հարցով, և յետաձգեցին այդ հարցի լուծումը պուրժուական յեղափոխութեան վաղորդացնին:

Բնդհակառակը լինին՝ քաղաքական ասպարէղ իջնալու առաջին օրէն, մէծ կարեւորութիւն տուաւ գիւղացիուական հարցին:

1894-ին գրեց «Ի՞նչ են ժողովուրդի բարեկամները...», ուրով կը պահանջէր «Հողի համայնտցում...»:

Ենին, կըսէ պատմաբանը, շարունակեց լրջօրէն ուսումնասիրել գիւղացիական հարցը, և իր այդ գիտական երկարաշունչ ուսումնասիրութեան արդիւքն ըլլալով հրատարակեց առաջնակարգ գործ մը —«կապիտալիզմի Զարգացումն ի Ռուսիա», 1899 ին:

Ամբուկուռ փաստերու վրայ կառուցուած այս գործին համաձայն, «Սոց. Դհմոկրատ կուսակցութիւնը՝ շարունակելով հանդերձիր պայքարը ընդգէմ մանր սեփականատիրութեան, ընդգէմ մանր շահագործումի, պարտի և աջակցի գիւղացիութեան — այն չտփով որ գիւղացի գասակարգը կարող ըլլայ յեղափոխականօրէն կուսիլ ընդհանուրապէս ընդգէմ աւտապետական և ճորտատիրուկան վերջանմացութեանց, և մասնաւորուապէս ընդգէմ բանապետութեան (բացարձակապետութեան):»

* * «Կայձ-ը՝ յեղափոխական շարժման բոլոր հարցերն իրենց լուծումներով հանդերձ, կարձ այլ զցուտ յօդուածներու մէջ կը խտացնէր: Օրը օրին պայքար կը բանար ընդգէմ աւտապետութեան, ընդգէմ բանակալութեան և ընդգէմ էքօնօմիսատական ցոյցերու: Անդադար կը կրկնէր թէ Սոց. Դհմոկրատ կուսակցութիւնը պարտի յառաջապահն ըլլալ բացարձակապետութեան թշնամի նոյնիսկ պուրժուա և մանր պուրժուա բոլոր տարրերուն:»

* * Ակզերունքային տարակարծութեամբ, պլեխանովիսեաններէ բաժնուողները՝ սկսած էին 1899-ին հրատարակել իրենց օրկանը Ռապուչէ Տիելո (Բանւորական Դատ): Առանց անդրագունալու այս օրկանին և վերեւ յիշուած էքօնօմիսատաներու օրկանին միջեւ եղած սկզբունքային նրբերանդութեանց, աւելցնենք միայն թէ պլեխան հայեցակետէն «Կայձ»-ը կը մեզադրեր պրոլետարիատէն դուրս գաշնակեցներ փնտուելուն համար:

Լենին՝ բոլորին մէկ կը պատստիանէ վրապետի մ'արժանի իր «Ի՞նչ ընկը...» երկով (1902 Մարտին հրատարակուած), որը կը բովանդակէ միանդամայն քաղաքական ազիտացիալի, կուսակցական կողմակերպութեան վերաբերեալ և բոլոր խմբակները իմի ձուլելու մասին հարցերու և միջոցներու բացարութիւնները՝ պարզ, ժողովրդային լեզուով:

Գուցէ, պատմաբան Լէօն Լենինեան պատմաբանէն քաղաքածարար վերեւ տուած մեր այս ամփոփութին հարազատութիւնն կասկածի, բայց Հրատարակիչ ՀՕԿ-ը, կը կարծէմ թէ Բարիդի իր կեղրոնական գրադարանին մէջ ունի Լենինի «Ընտիր երկերու» (pages choisies de Lénine) առաջին հատորը, որմէ քաղաքած է մեր այս ամփոփութին ալ....

Հոգ չէ, շարունակենք ուզզակի Լենինէն ալ քաղեւ:

ԸՆՏԻՐ ԷԶԵՐ ԼԵՆԻՆԻ

«ՄԵՐ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ (Կայձ 1900 Դեկտ. № 1).

«Ռուս Սոցիալ Դեմոկրատիան՝ մէկէ աւելի անդամներ յայտարարած է որ Բանտորական կուսակցութեան անմիջական նպատակն է բանակալութեան տապալումն ու քաղաքական ազատութեան նուաճումը: Այս նպատակի պատգամարերները, այսինքն «Աշխատանքի Ազատագրման Խմբակի» անդամները՝ աւելի քան տասնեւհինգ տարի առաջ՝ (1884-5) յայտարարած էին արդէն, իսկ Սոց. Դեմոկրատ Բանտորական կուսակցութեան ներկայացուցիչներն ալ նոյնը հաստատած էին ասկէ երկուքուէս տարի առաջ:

«Հակառակ այս բազմիցս կրկնուած յայտարարութեանց, Ռուս Սոց. Դեմոկրատիայի քաղաքական նպատակներու հարցը՝ դարձեալ այժմէութիւն կը սասանայ, և կան մարդիկ որ այդ հարցի լուծման ճշգութեան մասին կասկած կը յայտնեն ու կը պնդեն թէ անտեսական պայքարը պէտք է նախադասել և պրոլետարիատի քաղաքական նպատակները՝ երկրորդական համարել եւայլն....: (Խալ Լէօն բոլորովին կը ժիսէ հաղախականը: — Ա. Կ.):

Միւս կողմէ, Սոցիալիզմը կ'ուզուի առջանել Բանտորական շարժումէն: Ռուս Սոցիալիստները տակաւին կը վերտկրկնեն թէ

մտաւորականները՝ իրենց սեփական ուժերովը պէտք է մզեն պայքարն ընդդէմ կառավարութեան, իսկ բանտորները մնան բոլորովին անտեսական պայքարի մարզին մէջ: (Լէօն Հենչակյան՝ ի համար հնասարակական շարժումէն» անկախ սոցիալիզմ յանձնարարելով, կ'ըմբռնիք քէ Լենինի հակառակ քեզի վրայ կը մնայ: — Ա. Կ.):

«... Այս ցաւալի մոլորութեանց պատճառներն են երեք, ըստ մեզ: Առաջին, Ռուս Սոց. Դեմոկրատները՝ սկիզբէն մի՛ միայն ակումբային փրոփականտայով զբաղուած ըլլալով, երբոր, յետոյ, մասսային մէջ ազիտացիայի սկսան, չի կրցան միւս ծայրայիգութեան առաջքն առնելու երկրորդ, սկիզբէն ստիպուած եղանք ինքզինքնիս պաշտպանել ընդդէմ նարունիկներու, որոնք «քաղաքական» ըսելով, բանտորական շարժումէն անկախ գործունէութիւն մը հատկանալով, գաւադրութեան կը վերածէին զայն երբորդ, Սոց. Դեմոկրատները՝ բանտորական փոքրիկ ակումբներու անդամագրուելով, պէտք եղած ուշադրութիւնն ըրած չէին յեղափ. կուսակցութեան յատուկ կազմակերպութեան եւալլն....:

«... Բանտոր դասակարգը, զուտ տնտեսական պայքարի մէջ սահմանափակուած տանեն, կը կորսնցնէ իր քաղաքական անկախութիւնը և կ'ըլլայ գաւանանում մնձ նշանաբանին — «Աշխատառողներու ազատագրութիւնը՝ աշխատաւորներու՝ իրենց գործը պիտի ըլլայ»:

«... Մեր աւեգ պարասաւորութիւնն է օգնել բանտոր գասակարգի քաղաքական զարգացմանն ու կազմակերպութեան»:

«... Կազմակերպուեցէ՛ք կը կրկնեն բանտորներուն մեր հուկառակորդները: Մենք եւս միեւնայն կոչը կ'ընենք, բայց կ'աւելցնենք, ո'չ միայն իրերօգնութեան ակումբներ և գործադալուալին ընկերացութիւններով ալ նոեւ, կազմակերպուեցէ՛ք իր քաղաքական կուսակցութիւն, կազմակերպուեցէ՛ք վճարկան պայքար մղելու համար ընդդէմ բանտկալութեան և ընդդէմ կապիտալիստ ընկերութեան: (Լէօն բուրք բանակալուրեան զինւորական ուժեն անաբեկ, նիւս հակառակը չէր բարողեր մեզի: — Ա. Կ.):

«ԲԱՆԻՌՈՎԿԱՆ ԿՐԻՍՏԱԿՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԳԻՒՂԱՅԻՆԵՐԸ
(Կայձ, 1901 Ապրիլ № 3)

«... Մեր գիւղացիները շատ աւելի կը հեծեն աւատական վերջամացութեանց և հողի կալուածատէրերու լուծին ասկ քան թէ կապիտալի: Գիւղացին ոտքն ու ձեռքը կաշկանդող և անոր վիճակը վերջին ծայր գաւանացնող այս կապանքներուն դէմ անու-

ղոք պայքար մը՝ ո՞չ թէ միայն հնորաւոր է այլ նաև անհրաժեշտ է երկրի էվոլյուցիոյին համար, վասնզի գիւղացիներու անվերջ թշուառութիւնը՝ աղիսութիւնը՝ անհաւասարութիւնն ու նուռատացումը՝ երկրի բհժիմն ամբողջ կ'արտաւորեն։ Սոցիստ Դեմոկրատիան իր պարտքը կատարած չըլլար, եթէ այդ պայքարին չօգնէ իր կարելի բոլոր միջոցներովը։ Մէկ խօսքով, այդ աջակցութիւնը կը կոյանայ դաստիարակչին պայքարը գիւղ փոխադրելուն մէջ։» (Այն ի՞նչ որ ըրած է Հնչ. Կուսակցութիւնը՝ որպէս սոցեալ դեմոկրատ, Լենինի հեղինակաւոր պատգամին չորս տարի առաջ, 1887-ին սկսեալ եւ որուն համար ըուրջ կես դար եսf, Լեօ-ի բար սլավեներուն եւ ծիծաղաւարժ ծաղրանքին կ'արժանանայ . . . , բայց Լեօ՝ գոնէ այս անգամ կը համոզուի՞ որ Հնչակալանութիւնը՝ եղած է սոցիստ դեմոկրատ։ — Ա. Կ.):

«...Աւտասպետութեան բալոր մնացորդները աւելի ու ջնջել,
քասթայական միտքն ու ժողովուրդի հանդէպ արհամարհանքը
արմատախիլ ընել մեր ընկերութենէն, — ահա՝ ազգային հարց
մը...»

«Մեր պարտքն է մատնանշել, որ բոլոր այս դժբախտութիւնները՝ գիւղացիներու հարստահարման հետեւանքն են, որ կառավարութիւնը՝ հարստահարիչ դասակարգին պաշտպանն է, և հետեւաբար, զիւղացիներու վիճակին արմատական բարեփոխութեանը ցանկացողներուն պարտաւորութիւնն է ո՛չ թէ կառավարութենէն օգնութիւն ակնկալել, այլ աշխատիլ անոր լուծը թօթափել և քաջաքական ազատութեան տիրանալոց»: (Այս ինչ որ ընելու համար զոհաբերուած է Ս. Գևորգիան Հեղակեանուրիսեր...: Սյս հատուածը՝ մինակը բաւական է խորտակելու համար Լեօ-ի սոււար հատորին բավանդակութիւնն եղող խեղարիւեալ սկզբունքներուն հրետանին, մեկ խօսնով՝ Լեօ-ի Հեղակեանուրիսեր դատապարտելու համար չինած բոլոր հնադատութեանց հիմքը քանդելու: Գոնե Լեօ կ'ընդունի՞ քե հակայենինական եղած է իր ալդ սոււար հատորով...: — Ա. Կ.):

VI.

Եւ լէօ, մոռնալով այլեւս «Հայ տարեգրութիւնների մէջ խոշոր գտրագլխացին նշանակութիւն» ունեցող «Հնչակ»-ը, իր գիրքը կը վերջացնէ ու վճիռ կ'արձակէ «Հնչակ»-ի վրայ գնելով իբր տապահածի՞ր, ո՞չ, այլ իբր ծննդեան վկայագիր՝

«Հայոն-փխան ճարթմունքների մէջ «Հնչակ» էր ծնւռում լոկ թիւրքաց շայաստանի համար» (տես էջ 156):

ինչո՞ւ... որպէսզի մեր հակառակորդ, ի պատճեն հաջակառը մարդ էր առաջ բայց ինքինքին, փակելու համար կատոր փաստաբանը՝ իրաւունք տայ ինքինքին, փակելու համար իր գիրքը, որտի գոհունակութեամբ մը եղբայրացնելու որ «1896-ին, Լոնտոնում կայացած հաշակեան ընդհանուր ժողովում յառաջացած քայլքայման» հևտեւանքով, «կուսակցութիւնը կորցրեց իր առաջնակարդ գիրքը, այնպէս որ այսուհետեւ մենք կը նկատենք նրան իրեւ երկրորդական գործոն թիւրքահայ գաղափարախօսութեան մէջ։

«Այդ մի անկում էր գլուխ պատեցնող բարձրութիւնից, մի անկում, որ առաջ է բերում արգէն անբուժելի անդամալուծութիւն» (տես էջ 193. վերջ Հատուբի):

Անտրամաբան տրամաբանութեան գլուխ գործոց մըն է Լէօ: Եթէ, Հնչակեանութիւնը, կ'ընդունի որ 1896-ին անըստելիօրէն անդամալուծուած է, ինչպէս ուրեմն, 1916-1918 այսինքն գրեթէ քառորդ դար ետք տեղի ունեցած՝ Թոքահայաստանի քնաջընջման ահաեւի տրամաբանին ահաւոր պատասխանատուն կը նկատէ:

1887-1896, ութ տարուայ կեանքէ ետք անբուժնելիօրէն անդամալուծուած «Հաշան-փչան Հնչակականութիւնը, քսանիերկու տարի յետոյ տեղի ունեցած պատմական աննախընթաց հայապանութեան ոճագործ նկատել տալ ուզող պատմաբանը՝ գոնէ թռուցիկ ակնարկ մըն ալ չէ՞ր կարող միթէ նետել անոր կեանքին վրայ:

ինչո՞ւ չէ ուզած ընել: Մենք պատասխանենք, որպէինեւ
Ա. Գ. Հնչ. Կուսակցութեան ծրագրով՝ ոչ թէ ընկերվարութիւնը
մեքենանականօրէն ծառայեցուած է Թրքահայ գիւղացիական կամ
ըսենք «Հայոց Հարց»ին, այլ ընդհակառակը՝ ազգային հարցն է որ
ծառայեցուած է ընկերվարութեան, պատմութեան մատերիալիս-
տական լինելութեան պրոցեսին և օրէնքներուն հրամայական պա-
հանջրին համաձայն:

— Պարզ այն պատճառով որ այս վերջին քառորդ դարու գործունէութիւնն ու կեանքը Ս. Դեմոկրատ Հնակեանութեան, եղած է ըստ առաջնոյն մարքսիստ յեղափոխական, և որուն պատճառաւ ալ քննադատառուած ու մեղադրուած է ան որպէս հակառացիոնալիստ, ևայլն, բոլոր կղերս-պուրխուա-կեադիմական-ներէ ինչպէս նաեւ լէօ-ի նման մաքի անիշխանականութիւնէ վարակուած մտաւորականներէ թէեւ, բայց և այնպէս պատմական պարող իրականութիւնը, և հետեւաբար ընկերային ու քաղաքա-

կան մարզերու մէջ Հնչակեան գաղափարաբանութեան ծանօթ վերապրող վկաներ կան դեռ, վկաներ՝ պուրժուտ գասակարգէն, վկաներ՝ կղերական դասէն, որոնք ինքնաբուխ աղնուութիւնն ունին խոստովանելու Հնչակեան մարտիրոսներու, Հնչակեան գործին՝ սկզբունքներուն և քարոզութեան ուղղութիւնը:

Ի բաց առեալ կամաւոր տգէտ լէօ պատմաբանէն, ամենուն ծանօթ պատմական անհերթելի հեմարտուրին մըն է որ Ս. Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը՝ լէօ-ներու դլուխը պատեցնուլ բարձրութեան վրայ մնացած է կանգուն, 1896-ի լէօ-ի անկումենատքն ալ, քանի որ 1896-ի Հնչ. ներքին տագնոսպը ուրիշ բան չէր բայց եթէ Ընկերվարականներեան և ԱԶԴԱՅՆԱԿԱՆՈՒԹԵԱՆ ընդհարումը, որուն ելքն եղաւ ընկերվարութեան յաղթանակը՝ յանձին Ս. Դ. Հնչակեան Մայր կուսակցութեան, և ազգայնական հոսանքը դուրս եկաւ ու կազմեց «Վերակազմեալ Հնչակեան» կուսակցութիւն մը, որը նոյն իսկ տերրորներ ծրագրեց Ս. Դ. Հնչ. կուսակցութեան մարքսիստ գաղափարաբաններուն դէմ — նաշարբէկի և Սապահդիւլի դէմ:

Բայց ասոնք, Հնչ. կուսակցութեան հրատարակելի պատմութեան դործն են, և ուրախ հնչք որ լէօ-ներ հրապարակ կուտքան իրենց բացասական և դիտումնաւոր ելոյթներով, զգացնելու Հնչակեան վերապրող շարքերուն, այդ դործի անյնտաձգելիութիւնը:


Ապացուցանելու համար վերջին անգամ մ'եւս որ լէօ՝ իր մտքին հաւասարակշռութիւնը կորսնցուցած գրող մ'եղած է, դարձեալ իրեն թողունք որ վկայէ ինքն՝ իրեն համար:

Ահա նոյնութեամբ կ'արձանագրեմ լէօ-ի խօսքը՝

«Ահա ի արամայի... (Թիւրքանայ ժողովրդի բնաջնջմամբ (1914-1918) Թիւրքաց Հայաստանի ամբողջ մակերեսից անհետացման) իսկական պատճառները վաւերագրերով պարզելու և լոյսի մէջ դնելու համար, Թիւրքանայ յեղափոխութեան ամբողջութիւնից ես վերցնում եմ մի կողմը մ'իսյն, որն ամենապէսուորն է — նրա գաղափարախօսութիւնը — և տալիս եմ նրա ամբողջ պատկերը իմ ձեռքի տակ եղած վաւերագրերի լեզով» (ահա էջ 6):

Հարց. Հնչակեանութեան վերագրած ազգայնամոլ գաղափարախօսութենին՝ վաւերագրի, փաստ, բերա՞ւ: Ինչո՞ւ չի բերաւ ու մամարտակութեանց և սովորակութեան դիմեց վրան բաց կերպով, մինչդեռ իր իսկ խոստացած կերպը ամենէն ազդեցիկն ու անա-

ռարկելին պիտի ըլլար անշուշտ: — Որովհետեւ չի կայ, որովհետեւ Հնչակեանութեան վերագրել ուզած նացիոնալիզմը՝ իրականութեան պատմական ճշմարտութեան հակառակն ըլլալով, պարզապէս զրպարտութիւն մըն է իր illogisme-ի կոթող հատորով:



ԱԿՐՈ

Ա Յ Ւ Թ Ո Ւ Կ

<u>Էջ</u>	<u>Տող</u>	<u>Սևալ.</u>	<u>Ճիւսակ</u>
5	4	զաղափարականութիւն	զաղափարաբանութիւն
17	6	կրկնեց	կրկնուեց
24	13	կողմին	կողմէն
25	2	Յեղափոխութեան	Յեղափոխութիւն
26	18	ծառայեցնում	ծառայեցւում
30	23	մարդիկը	մարտիկը
37	24	ընելիք	ըսելիք
48	9	չորս	տասնըչորս



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԳՈՐԾԵՐԸ

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ

Օպէռլէններ	Թարգմ.	Թատերգ.
Ամբարիչտ կինը	»	»
Հաւաքականութիւնը	»	»
Քունէֆ - Վասիլիէֆ	»	»
Երգ երգոց	բանասեղծութիւն	
Ազգ Հարց և Տաճկահայատան (և կուսակցութիւնները):		

Ա Ն Տ Ի Պ

Բնասնիքի Բնապատմութիւնը
Նախաշաւիդ Բնկերաբանութեան
Կրօններու Բնապատմութիւնը
Տնտեսական և Բնկերային Հասանառութիւններ
Հալածականի Օրագրութիւն
Բնկերվարական Նօթեր
Բնկերային Պայքար
Մարքսի Արժէքի Թէօրիան - ոկիզբէն մինչեւ մեր
օրերը
Մարքսի Քափիթալին Խոտցումը - Կառագքի Բա-
ցատրողականով:

Գիշ. — Լիբանան, Սոււրխ, Ֆրանսա — 2 1., Անդի
Մնացեալ եւլիւներ — 1 Տոկու